

978

ՄԵԾ  
ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ

200











ՄԵՇ

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ


ՏՂԱՅՈՑ ՀԱՄԱՐ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՕՅԱՃԵԱՆ

1880



1870

THE UNIVERSITY OF CHICAGO

LIBRARY

CHICAGO, ILL.

1870

THE UNIVERSITY OF CHICAGO

1870

LIBRARY



# ՄԵԾ

## ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ

### ԳԼՈՒԽ Ա

#### ՅԱԿՈՒՄ ՄԱՐԻԱՄ ԵՒ ԱՆՈՆՅ ՀԱՅՐԸ

Հայր մը և անոր երկու պզտիկ տղայք սովորութիւն ունէին ատեն ատեն արտերը մեկտեղ պտըտիլ, և հոն այլեւայլ բաներու վրայ խօսակցիլ: Տղոց մէկը, Յակոբ անունով՝ մանչ մըն էր. միւսը աղջիկ էր, Մարիամ անունով:

Երբ օր մը այսպէս արտերը կը պտըտէին, Հայրը յոգնեցաւ և մեծ ծառի մը շուքին տակ նստաւ, բայց տղայք չուզելով նստիլ՝ սկսան յատկին անդին շրջիլ, ծաղիկներ ժողվել և իրենց հօրը բերել: Ետքը տղայք ալ յոգնելով իրենց հօրը քով նստան, և անոր հարցուցին թէ իրենց բերած ծաղիկները գեղեցիկ չե՞ն:

«Շատ գեղեցիկ են», ըսաւ հայրը, և շնորհակալ եղաւ անոնց ընծային համար:

Քիչ մը ետքը թռչուն մը անոնց քով կը թռչ-  
չըտէր : Թռչունին փետուրները դեղին և մութ  
դոյն էին . թռած ժամանակը թռչունը կ'երգէր :  
Տղայք իրենց աչքերը տնկած անոր կը նայէին ,  
մինչեւ որ աներեւոյթ եղաւ :

Արտին մէջ քանի մը ոչխար , կովեր և ձիեր  
ալ կային , որոնք հանդարտաբար կ'արածէին :

Մինչ պզտիկ աղջիկն ու եղբայրը և անոնց հայ-  
րը այսպէս նստած կը խօսակցէին , թիթեռնիկ-  
ներ ալ եկան անոնց քով . բայց տղայք բնաւ  
ջանք չըրին զանոնք բռնելու , ինչու որ այսպի-  
սի բան մ'ընել արգիլուած էր անոնց : Անոնք  
գոց ըրած էին նաեւ երգի մը սա խօսքերը .

«Պզտիկ ճանճ՝ մինալ բնաւ , ես պիտի չմեռցնեմ՝ :

Ինչու որ ցաւ կը քաշէ՝ երբ ես անոր վնասեմ՝» :

Արեւը շատ տաք էր , բայց Մարիամ և Յա-  
կոբ շուքին տակը նստած՝ տաքութիւնը չէին



զգար : կ'ուզէ՞ք գիտնալ թէ

ինչ բանի վրայ խօսեցան :

Երկրորդ գլուխը պիտի պատ-

մէ ձեզի  
քանի  
մը բան՝  
որ հայ-  
րըն ա-  
նոնց ը-  
սաւ :

## ԳԼՈՒԽ Բ

## Ա Ս Տ ՈՒ Ծ Ո Յ

ՆԻ ԵՆՈՐ ԲԵՐԵՐԵՐՈՒԹԵՆԵՆԸ ՎԼԵՅ

« Աստուած շատ բարերար է, և միշտ կ'ուզէ մեզ երջանիկ ընել: Մեր ամէն օրուան կերակուրը տուողն Ան է. հազներու հանգերձ և բնակելու տուն տուողն Ան է: Բան մը չունինք որ Ան տուած չըլլայ մեզի, ոչ ալ զուարճութիւն մը՝ որ մեզի համար Ան պատրաստած չըլլայ: »

Աստուած է որ արեւը կը ծագեցընէ՝ մեզ տաքցընելու համար: Անիկա մեզի կարողութիւն կուտայ դաշտերը պտրտիլ, և մեր շուրջը եղած զուարճալի տեսարանները վայելել: Մենք կը սիրենք գեղեցիկ ծաղիկներ տեսնել, որոնց արարիչն Աստուած է:

Կը սիրենք թռչուններուն քաղցր ձայնը լսել. ասոնք ալ Աստուած ստեղծեց մեր զուարճութեանը համար: Մեր պարտիզին մէջ տնկուած ծառերուն անոյշ պտուղները կը վայելենք, բայց բնաւ մոռնալու չենք թէ այս պտուղներն ալ Աստուծմէ արուած են մեզի:

Եթէ Անիկա պտուղ, ծաղիկ և թռչուն տուած չըլլար մեզի, թէեւ կրնայինք ապրիլ, բայց մեր զուարճութիւնը պակաս պիտի ըլլար:

Աստուած բարերար է բոլոր կենդանի արարածներուն : Այս կովերը, ոչխարները և ճիւղերը, որ հիմա մեր առջեւ են, Աստուծոյ տուած կեանքը կը վայելեն : Աստուած կը հոգայ թռչուններն և ճճիւնները . եթէ Մն չպահէ և չկերակրէ զանոնք, ամէնքն ալ կը մեռնին : Աստուած զինքը սիրողները կը սիրէ, և բարերար է չարերուն անգամ : Չարերուն վայելած ամէն բարիքը տուողն Աստուած է : Մն կը խորհի անոնց վրայ, թէպէտ անոնք Աստուծոյ վրայ չեն խորհիր :

Շատ անգամ Աստուծոյ վրայ խորհինք, շնորհակալ ըլլանք Անոր մարդասիրութեանը համար, և օգնութիւն խնդրենք Անկէ՝ որ սիրով Անոր հնազանդինք” :



## ԳԼՈՒԽ Գ

### ԾՄԱԴԻԿԸ

#### ԵՒ ԵՆՈՐ ՍԵՐՄԸ

Քանի որ ծառին տակը նստած էին, հայրը տղոց բերած ծաղիկներէն հատ մ'առաւ, և հարցուց անոնց, « Այսպիսի ծաղիկ մը կրնա՞ք շինել » :

« Ոչ », պատասխանեց Մարիամ, « չենք կրնար » :

Աշխարհիս մէջ չկայ մէկը, որ կարող է այսպիսի ծաղիկ մը շինել” ։

“ Ուստի՞ դիտես, Մարիամ”, ըսաւ հայրը ։

– “ Աղէկ դիտեմ, քանզի տեսած եմ թէ ծաղիկները սերմերէ կը բուսնին ։ Դուն անգամ մը քանի մը սերմ տուիր ինծի իմ պարտիզիս համար, և օգնեցիր ինծի զանոնք ցանելու, և հիմա անոնք ծաղիկներ եղան” ։

– “ Ուրեմն կրնա՞ս ըսել ինծի թէ սերմերը ուստի՞ կըլլան” ։

“ Անոնք դուն ծախու առիր, այնպէս չէ՞, հայրիկ,” հարցուց Յակոբ ։

“ Այո”, ըսաւ հայրը, “ բայց սերմն ո՞վ շինեց” ։

Մարիամ պատասխան մը չէր կրնար տալ ։ Ուստի հօրմէն խնդրեց որ սերմերուն ուստի ըլլալն անոնց հասկըցընէ ։

Անատեն հայրը թողմած ծաղիկ մ’առաւ, և անոր քանի մը թերթը փրցընելով, ծաղկին մէջ սերմերուն պահուած տեղը ցուցուց և ըսաւ, “ Երբ ծաղիկները սկսին թողմիլ, սերմերը շարունակ կը մեծնան և կը հասնին, մինչեւ որ ժողվուին կամ գետին իյնան ։ Ուրեմն կը տեսնէ՞ք”, ըսաւ, “ որ թէեւ ծաղիկները սերմերէն կ’ըլլեն, սակայն առաջ սերմերը ծաղիկներէն ելած են ։ Հիմա կրնա՞ք ինծի ըսել թէ ամենէն առջի սերմերն աշխարհիս մէջ ինչպէս գըտնուեցան” ։

“ կարծեմ թէ զանոնք Աստուած ստեղծած

ըլլալու է”, պատասխանեց պզտիկ աղջիկը :

“ Այո, այդպէս է”, ըսաւ հայրը . “ եթէ ինձի մտիկ կ’ընէք, ձեզի կը խօսիմ ատոր վրայով ” : Ուստի խօսքը շարունակելով ըսաւ,

“ Ժամանակաւ ոչ աշխարհ կար, ոչ արեւ, ոչ լուսին և ոչ ալ աստղ : Այն ժամանակն ասկէ շատ առաջ էր ” :

“ Քասն տարի առաջ”, հարցուց Յակոբ :

Յակոբ չորս տարեկան պզտիկ մանչ մըն էր, և կը կարծէր թէ մէկ տարի երկայն ժամանակ է . մինչեւ քսան համրել գիտէր, և իր խելքովը կը կարծէր թէ քսան տարին չափազանց երկար ժամանակ է :

Այս գրքոյկը կարդացողները կրնան լաւ հասկընալ թէ այս տղան խելացի կամ գիտուն չէր :

Այս հարցումը ընելուն համար հայրը Յակոբայ վրայ չինդաց, բայց ըսաւ “ Քսան տարիէն աւելի է, հարիւր անգամ քսան տարիէն ալ աւելի է ” :

Այն ժամանակ՝ թէև աշխարհս չկար, բայց Աստուած կար, և Անոր հաճոյ թուեցաւ աշխարհ մը ստեղծել ” :

## ԳԼՈՒԽ Դ

## Ս Ս Տ ՈՒ Ա Ծ

ԱՄԷՆ ԻՆՆ ԱՏԵՂԾԵՅ



Ս. Ն.  
 Խարհս  
 շինե լու  
 համար  
 նիւթ  
 չկար,  
 բայց  
 Ս. ս. տ.  
 ու ա ծ

զանիկա ոչինչէն ստեղծեց,  
 նաեւ ցորեկը ծագող արևը, և դի-  
 շերը ծագող լուսինն ու աստղերն  
 ալ ստեղծեց : — Աստուած մարդն  
 ալ ստեղծեց, որ աշխարհի մէջ  
 բնակի, ու նաեւ ամէն տեսակ ա-  
 նասուններ, թռչուններ և ճճիներ :  
 Ստեղծեց նաեւ այն մեծ ծովն, որուն  
 մէջ անթիւ ձուկեր կը գտնուին :

Բայց կենդանի արարածները չըս-  
 տեղծած՝ Աստուած անոնց համար աշ-  
 խարհս պատրաստած էր, ծառերն և տունկերն  
 ալ՝ անոնց օգտին ու դործածութեանը համար :

Երբ Աստուած ծառերը, տունկերը և ծաղիկները ստեղծեց, հրամայեց որ անոնք սերմ ունենան, որ ուրիշ ծառեր և տունկեր ելլեն անոնցմէ : Աստուծոյ մեծ զօրութենէն է որ սերմէն ծաղիկ կը բուսնի, ինչպէս որ դուք ալ ըսիք” :

“ Այս քու յիշածներէդ զատ՝ Աստուած ուրիշ բան ալ ստեղծեց”, հարցուց Մարիամ :

“ Աստուած ամէն բան ստեղծեց”, պատասխանեց հայրը : “ Տեսած բաներէդ մէկը չկայ, որ Աստուած ստեղծած չէ” :

Ասկէ առաջ եղած բաներէն, կամ ներկայ բաներէն մէկը չկայ որ Ան ստեղծած չէ” :

“ Բայց կարծեմ թէ իմ հանդերձներս, ասեղներս, գնդասեղներս (նիւլ) և մեր տունը, Աստուած չստեղծեց. այնպէս չէ՞ հայրիկ”, հարցուց աղջիկը :

– “ Իմ աղջկանս հանդերձները զանազան բուսած բաներէ շինուած են, բայց Աստուած բուսցրնել տուաւ այս բաները : Գնդասեղները, ասեղները և շատ ուրիշ բաներ մարդիկ հողին մէջ եղած մետաղներէն (սառն) կը շինեն, բայց այն մետաղներն երկրիս մէջ Աստուած դրաւ : Մարդիկ փայտէ և քարէ տուներ կը շինեն, բայց փայտը և քարը ստեղծողը մարդը չէ, այլ Աստուած : Աստուած հաճեցաւ մեզի զօրութիւն և ճարտարութիւն տալ, իր ստեղծած բաները գործածելով՝ ուրիշ բաներ շինելու :

սակայն որչափ որ գործենք կամ փոխենք զանոնք, անոնց բուն արարիչն Աստուած է : Գիտէ՞ք ինչ ըսել կ'ուզեմ" :

Մարիամ և Յակոբ կը կարծէին թէ հօրը ըսածը կը հասկընային : Ես ալ այնպէս կը կարծեմ, ինչու որ թէ և անոնք պզտիկ էին, բայց ջանք կ'ընէին հասկընալ ինչ որ անոնց ծնողքը կը սորվեցընէին անոնց :



## ԳԼՈՒԽ Ե

### ԸՆԹԵՐՅԵՐԵՆԸ

Մարիամ, Յակոբ և անոնց հայրը ծառին տակ նստելով հանգչելէն ետքը ճամբայ ելան, և նեղ բայց զուարճալի փողոցէ մը անցնելով իրենց տունը գացին :

Երբ տունը մտան՝ Մարիամ և Յակոբ իրենց մօրը քով ազոց սենեակը գացին, հայրն ալ իր սենեակը երթալով՝ տղայք զանիկա կրկին չտեսան այն օրը, միայն թէ պառկելէն առաջ քիչ մը ժամանակ անոր գիրկը նստան :

Անկէ քանի մը օր ետքը՝ առտուանց հօրը սենեակին դուռը կամաց մը զարնուեցաւ, և հայրը ըսաւ, « Հրամմեցէ՛ք » : Սակայն ոչ ոք ներս մտաւ, և երբ հայրն ելաւ դուռը բա-

նալու, տեսաւ որ Յակոբ և Մարիամ հոն կայ-  
ներ էին, և կ'ուզէին ներս մտնել: «Կրնաք դալ»,  
ըսաւ հայրը, «եթէ դիր դրած ժամանակս լուռ  
և հանդիստ կենաք: Կրնա՞մ վստահիլ որ ձայն  
պիտի չհանէք»:

«Այո, հայր», ըսաւ Յակոբ, «եթէ մեզի  
պատկերազարդ գիրք մը տաս նայելու»:

Այն սենեակին մէջ շատ գրքեր կային սե-  
ղանին և դարակներուն (բաճ) վրայ շարուած,  
և տղայք գիտէին թէ անոնցմէ ոմանք պատ-  
կերազարդ են. քանզի շատ անգամ տեսած  
էին զանոնք: Վար նստան, և հայրը անոնց  
առջեւը սեղանի տեղ ցած աթոռ մը դնելով  
պատկերազարդ գիրք մը տուաւ անոնց:

## ԳԼՈՒԽ Զ

### ՀՐԵՇՏԵԿՆԵՐՈՒՆ ՎՐԵՅ

«Հայր, շատ զբաղեալ ես», հարցուց Մա-  
րիամ ականջն ՚ի վար՝ շատ մը պատկերներու  
նայելէն ետքը:

«Շատ զբաղեալ չեմ», պատասխանեց հայ-  
րը, «ի՞նչ կ'ուզես ինձի ըսել»:

— «Կ'աղաչեմ որ ըսես ինձի թէ այս պատկերը  
որո՞ւն նմանութիւնն է: Ասիկա առաջուց տե-

սած չեմ : Կլին մը կայ ճերմակ հանդերձով , և  
 թռչնոյ պէս թեւեր ունի” :

“ Հրեշտակի պատկեր կը համարուի ատիկա” ,  
 ըսաւ հայրը : “ բայց բնաւ չեմ կարծեր թէ  
 հրեշտակներն այս պատկերին պէս են” :

“ Հրեշտակներն ի՞նչ են , մեզի կ’ըսե՞ս , Հայ-  
 րիկ” , ըսաւ Յակոբ :

– “ Անոնց վրայով քիչ մը կը խօսիմ ձեզի . բո-  
 լոր գիտցածներս Աստուածաշունչէն սորված  
 եմ : Կան հրեշտակներ որ սուրբ են , զորոնք  
 Աստուած ստեղծեց իրեն ծառայելու համար :

Աշխարհ և մարդիկ ստեղծուելէն առաջ Աս-  
 տուած հրեշտակները ստեղծեց :

Անոնք մեզի պէս չեն , և մեր մարմնոյն պէս  
 մարմին չունին : Անոնք երկինքը կը բնակին ,  
 և կը սիրեն զիրենք ստեղծող մեծ և սուրբ Աս-  
 տուծոյն ծառայել :

Աստուծոյ հրամայած տեղն երթալու և Անոր  
 պատուէրները կատարելու՝ շատ արագաշարժ  
 և զօրաւոր են , շատ ալ խելացի են Աստուծոյ  
 կամքն իմանալու : Բոլոր իրենց զօրութիւնը և  
 իմաստութիւնը Աստուծոյ առած են : Առանց  
 Աստուծոյ բան մը չեն կրնար ընել :

Մեր աչքերը հողիններ տեսնելու համար  
 ստեղծուած չեն . ուստի մենք հրեշտակները չենք  
 կրնար տեսնել , քանզի անոնք հողի են : Ատենօք  
 Աստուած հաճեցաւ իր կամքը մարդոց յայտնել  
 հրեշտակներու միջոցաւ , ուստի և հրեշտակները

մարմինն առին և մարդու կերպարանքով երեւ-  
ցան մարդոց : Թէ և մենք չենք կրնար զանոնք  
տեսնել, բայց անոնք կրնան մեզ տեսնել : Մենք  
չենք գիտեր թէ որչափ անդամ հրեշտակները  
մեզ կը տեսնեն, կամ թէ քանի հատ կայ մեր  
շուրջը, ամէն օր և ամէն գիշեր : Բայց միայն  
սա գիտենք թէ Աստուծոյ աչքը միշտ մեր  
վրայ է : Ասիկա բնաւ մոռնալու չենք : Հրեշ-  
տակներուն թիւը չենք գիտեր, անոնց թիւը  
մեր խելքէն մտքէն շատ վեր է : Ամէնքն ալ  
Աստուծոյ կ'սպասեն Անոր կամքն ընելու, Անոր  
հրամանովը կ'երթան կ'ուզան : Երջանիկ են,  
քանզի սուրբ են : Հրեշտակներ ալ կան, որ եր-  
կինքը չեն, երջանիկ ալ չեն, վասն զի սուրբ չեն :  
Եթէ Աստուծոյ հնազանդ ըլլանք, մենք ալ  
երջանիկ պիտի ըլլանք . եթէ Անոր կամքը կա-  
տարենք երկրիս վրայ, հանդերձեալ աշխար-  
հին մէջ Աստուծոյ սուրբ հրեշտակները պիտի  
տեսնենք, և անոնց հետ երկինքը պիտի բնա-  
կինք :



## ԳԼՈՒԽ Է

## ԸՆԹԵՐՑԱՐԱՆԻՆ ՄԷՁ ԵՂԱԾ

ՈՒՐԻՇ, ԻՕՍՒՅԵՐԸ

Յակոբ և Մարիամ իրենց հօրը շատ հարցումներ ըրին, որոնց անիկա կարող չէր պատասխան տալ :

Պզտիկ տղու մը դիւրին է այնպիսի հարցումներ ընել, որ իմաստուն ծնողք մը անգամ չի կրնար պատասխանել անոնց : Մարիամ հարցուց թէ « Հրեշտակները ո՞րչափ մեծ են, կըրնաս ըսել ինձի, հայրիկ » :

« Ոչ, չեմ կրնար ըսել », պատասխանեց հայրը : « Հիմա այս սենեակին մէջ հրեշտակ կա՞յ » : հարցուց Յակոբ :

« Իրաւ է, տղաս », ըսաւ հայրը, « որ այդ հարցմանդ կարող չեմ պատասխանել » :

Անտեսն Մարիամ ուրիշ բան մ'ալ հարցուց, իսկ հայրը դարձեալ պատասխանեց, « Սիրելի աղջիկս, իրաւ չեմ գիտեր » :

— « Բայց, հայրիկ, ես կը կարծէի թէ դուք ամէն բանի վրայով տեղեկութիւն ունիք : Ինչո՞ւ համար չեմ գիտեր կ'ըսէք » :

— « Վասն զի պէտք է որ ճշմարիտն ըսեմ : Քիչ մը բան գիտեմ, բայց շատ բաներ կան, որոնց վրայով ամենեւին բան մը չեմ գիտեր » :

“Քու բոլոր գիրքերդ շինողը քենէ աւելի բան գիտնալու է”, ըսաւ Յակոբ :

“Մէկ մարդ չէ բոլոր աս գիրքերը գրողը”, պատասխանեց հայրը , “ այլեւայլ մարդոց գրածներն են ասոնք” :

“Քանի՞ մարդ գրած է այս սենեակին գիրքերը”, հարցուց Յակոբ .

– “Դարձեալ կ’ըսեմ, չեմ գիտեր” ,

“Հայրիկ”, ըսաւ աղջիկը շփոթած , “ որչափ ստէպ չեմ գիտեր կ’ըսես այս առտու” :

– “Սիրելի տղաքս, ուրիշ բան չեմ կրնար ըսել : Պէտք է որ պատասխան տամ երբ ինծի բան մը կը հարցընէք : Պատասխան չտալ պաղ բան մը պիտի ըլլայ : Սակայն ձեր այդպիսի հարցումներուն ուրիշ պատասխան չեմ կրնար տալ , բայց միայն իմացընել թէ չեմ գիտեր , կամ թէ՛ չեմ կրնար ըսել : Սակայն եթէ քանի մը ըսէ լռիկ կենաք , գիտցած բաներէս մէկ քանին կ’ըսեմ ձեզի , այնպիսի բաներ՝ զոր ես ալ կ’ուզեմ որ դուք գիտնաք” : Անատեն անոնք լուռ կեցան , և հայրը սկսաւ Աստուծոյ իմաստութեանը վրայ խօսիլ :



## ԳԼՈՒԽ Ը

ՄԱՍՏՈՒԼԱԾ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՆԸ ՎՐԱՅ ԱՎԻՏԻ

« Սատուած իմաստուն է , ամէն բան գիտէ : Մէկը չկայ որ կարող է անոր նոր բան մը իմացընել : Սատուած միշտ իմաստուն էր : Երբ ոչ հրեշտակ կար , ոչ մարդ , ոչ արեւ , ոչ աստղ և ոչ ալ աշխարհ , Սատուած գիտէր մարդոց ամէն մէկը որ աշխարհիս վրայ պիտի բնակէր : Ան գիտէ մեր բոլոր խօսքերը որ այսօր կը խօսինք , կամ ասկէ առաջ խօսած ենք : Սատուած տեղեակ է մեր ամէն խորհուրդներուն , նաեւ անոնց որ առաջ խորհած ենք , և որ մեր կենացը մէջ պիտի խորհինք : Սատուած այս աշխարհս բնակող բոլոր մարդոց , կանանց և տըղայոց ըրածները գիտէ : Սատուծոյ դժուար չէ բոլոր այս բաները գիտնալ , և իմ պատմածներէս կամ ձեր խօսածներէն շատ աւելի գիտնալ , քանզի Սատուծոյ համար դժուար բան մը չկայ :

Մենք միայն այն բաները գիտենք , զորոնք սորված ենք , և մեր սորված բաները կամաց կամաց կը սորվինք , բայց Սատուած ինք իրմէ ամէն բան գիտէ . մէկը կարող չէ անոր բան մը սորվեցընել :

Չեզի ուրիշ բան մ'ալ պիտի ըսեմ զոր գիտ

Նալու էք : Աստուած հաճեցաւ իր Սուրբ Գրքին մէջ մեզի իմացընել թէ ինք պատրաստ է մեզ իմաստուն ընել , եթէ իրմէ խնդրենք : Սուրբ Գիրքը տուած է մեզի որ անկէ ճշմարիտ իմաստութիւնը սորվինք :

Երբ քիչ մը մեծնաք , պիտի սորվիք Աստուծոյ խօսքը կարդալ : Բայց պզտիկ տղայ մ'ալ , որ դեռ կարդալ սորված չէ , կրնայ Աստուծմէ իմաստութիւն խնդրել :

Աստուած բարի է , ինչպէս որ իմաստուն ալ է , և միշտ պատրաստ է ձեզի պէս պզտիկ տղայոց աղօթքները լսել ” :




## ԳԼՈՒԽ Թ

### ԲԼՈՒՐՆ ՈՒ ԿՈՍՄՈՍ

Բարձր բլուր մը կար՝ որ ասոնց տունէն շատ հեռու չէր , և հայրն ու անոր տղաքը հոն երթալու ճամբուն մէջ պզտիկ փայտէ կամուրջէն անցնելով երբեմն երբեմն բլրոյն մինչեւ գագաթը կ'ելլէին :

Բլրոյն գագաթը քանի մը ծառեր կային , անոնց տակն ալ փայտէ նստարաններ : Բլուրը գալար խոտով և գոյնզգոյն ծաղիկներով ու բոյսերով ծածկուած էր : Բայց թէ տղոց և թէ

հօրն այն բլրոյն դադաթն ելլել ուզելուն բուն պատճառը ծովը տեսնել էր :



Ծովը բլրոյն անդիի կողմն էր : Ծովեզերքը շատ մօտ էր , ծովն ալ երբեմն եզերքին վրայ եղած աւազները կը ծածկէր , և բլրոյն ստորոտին կը զարնէր :

Բլրոյն ստորոտը՝ ծովէն քիչ մը հեռու տընակներ կային , որոնց մէջ ձկնորսներու ընտանիք կը բնակէին : Այս մարդիկը նաւակներ ունէին , որոնցմով ծովուն վրայ ելլելով ուռկաններով ձուկ կը բռնէին : Այս տղայոց հայրն այն ձկնորսներուն ծանօթ ըլլալով , երբեմն այն տընակները կ'երթար՝ հօն բնակող մարդոց հետ խօսելու : Մարիամ և Յակոբ ալ շատ անգամ անոր հետ գացած էին :

Ձկնորսներուն նաւակներէն զատ շատ անգամ ծովուն վրայ մեծ նաւեր ալ կ'անցնէին ,

որոնց վրայով հայրը տղայոցը կը խօսէր իմացընելով թէ ինչ կարծիք ունէր այն նաւերուն ուր երթալուն կամ ուստի դալուն վրայով, և ուրիշ շատ բաներու վրայ կը խօսէր :

Կ'ուզէ՞ք իմանալ թէ ուրիշ ինչ բաներու վրայ խօսեցաւ : Հետեւեալ դիտու մէջ կը պատմեմ ձեզի :

## ԳԼՈՒԽ Ժ

ԵՍՏՈՒՆԾ՝ ԵՄԷ՛Ն ՏԵՂ, Լ:

Յակոբ և Մարիամ ու անոնց հայրը բլրոյն գագաթը ծառերուն տակը եղած նստարանին վրայ նստած էին : Ծովը խաղաղ էր, քանզի շատ հով չկար զանիկա խռովելու : Արեգակը պայծառ կը փայլէր, և ծովը ապակիի կը նմանէր : Բաց ծովուն վրայ բարձր կայմերով և ճերմակ առագաստներով նաւ մը կար : Գեղեցիկ տեսարան մըն էր անոնց աչքերուն, ծովը, արեգակը, նաւը, բլրոյն ստորոտը եղած տնակները և ձկնորսները, որոնք իրենց ուռկանները կը նորոգէին : Բոլոր այս բաներուն նայելով Մարիամ և Յակոբ շատ ուրախացան :

Նախ՝ հայրն այն մարդոց վրայով խօսեցաւ, որ գրեթէ միշտ նաւերու մէջ կը կենան. ուրիշ մարդոց վրայով ալ խօսեցաւ, որ հարիւրաւոր

և հաղարաւոր մղոն հեռու երկիրներ կ'երթան ծովուն միւս կողմը . տղաքն ալ անոր խօսքերուն ուշի ուշով մտիկ կ'ընէին :

Ետքը հայրն անոնց ըսաւ , “ Հեռաւոր երկիրներ բնակող մարդոցմէ ոմանք թուիս մերթունին , և ոմանք գրեթէ բոլորովին սեւ են , անհասկանալի օտար լեզուներ ալ կը խօսին , և այն երկիրներուն ծաղիկներն ու պտուղները մեր երկրին ծաղիկներէն և պտուղներէն շատ տարբեր են :


Բայց բան մը կայ” , ըսաւ , “ որ ամէն տեղ մի և նոյն է” :

“ Ի՞նչ է , հայրիկ” , հարցուց Մարիամ : Հայրը պատասխան տուաւ , “ Ամէն տեղ Աստուած ներկայ է : Շատ ժամանակ պէտք է աշխարհիս ամենէն հեռու երկիրներն երթալու համար . բայց Աստուած հոն ալ է , ինչպէս որ հոս : Աշխարհիս մէջ շատ տեղ մեծամեծ անբնակ անտառներ կան , բայց Աստուած հոն ալ ներկայ է : Անիկա ամէն տեղ է” :

“ Բայց Աստուած երկինքը չէ՞” , հարցուց Յակոբ :

– “ Այո , երկինքն է , միշտ հոն է , բայց երկրիս վրայ ալ է . միշտ երկրիս վրայ : Աստուած միշտ մեր եղած տեղն է . մենք բնաւ մինակ չենք , քանզի Աստուած մեր հետն է , և մեր ըրածը , ըսածը և խորհածը գիտէ : Բնաւ մոռնալու չենք սա ճշմարտութիւնը թէ Աստուած

ամէն տեղէ, և վախնալու ենք անկէ արդի-  
լուած ինչ և իցէ բան մը ընելու, ըսելու կամ  
խորհելու”:



## ԳԼՈՒԽ ԺԱ

### ԿՈՒՈՒԲԸ

Մարիամու և Յակոբայ հայրն իր պզտիկ զաւ-  
կըններուն ծնած տանը մէջ շատ տարիներէ հե-  
տէ կը բնակէր :

Բայց ատենօք նաւով ճամբորդութիւն ըրած  
ըլլալով շատ անգամ իր տղոցը կը պատմէր  
այն երկիրներուն վրայով ուր գացած էր . Մա-  
րիամ և Յակոբ այս պատմութիւնները լսելէն  
երբէք չէին ձանձրանար :

“ Հիմա, հայրիկ”, ըսաւ Մարիամ, “ քու  
սենեակիդ մէջ գտնուած պաճուճապատանքին  
(պէպէ+) երկրպագողներուն վրայով կը պատմե՞ս  
մեզի” :

“ Այո, գարձեալ կը պատմեմ եթէ կ’ուզէք  
լսել”, պատասխանեց հայրը : “ Այն պզտիկ  
արձանը զոր դուք պաճուճապատանք կը կո-  
չէք՝ հեթանոսները սպասած կը կոչեն : Աստուա-  
ծաշունչն անոր կողմէն անունը կուտայ : Մար-  
դուն մէկը, որ զանիկա իր խրճիթը դարանին




(բաժ) վրայ կը պահէր՝  
 ըսաւ ինծի թէ, զա-  
 նիկա հոն պահելուն  
 պատճառն այս էր,  
 որ կը յուսար թէ ա-  
 նոր միջոցաւ վտանգէ  
 պիտի պահպանուէր =  
 Այս մարդը սովորու-  
 թիւն ունէր այն  
 կուռքին հետ խօսե-  
 լու. անոր առջեւ կե-

րակուր և ծաղիկ կը դնէր. և երբ գետը կ'եր-  
 թար ձուկ բռնելու, խօսք կուտար այս իր  
 աստուածը աղէկ պատուել, եթէ ան իր ուռ-  
 կանը ձուկերով լեցընէ : Բայց գիտէք թէ այդ  
 կուռքին պէս փայտի կտոր մը չի կրնար օգուտ  
 ընել, ոչ ալ օգուտ ընդունել, ինչու որ թէ և  
 մարդու պէս երեսի ձեւ, աչք, ականջ, բերան  
 և քիթ ունի, բայց չի կրնար ոչ տեսնել, ոչ  
 լսել, ոչ ալ համ կամ հոտ առնուլ : Ուստի  
 օր մը խեղճ մարդը չկրնալով ձուկ բռնել, շատ  
 բարկացաւ իր կուռքին, և զանիկա մէկդի ձգեց՝  
 անկէ աղէկն առնելու համար : Այսպէս այն  
 կուռքն իմ ձեռքս անցաւ” :

“Ի՞նչ յիմար մարդ է եղեր”, ըսաւ Յակոբ :  
 “Շատ յիմար էր”, պատասխանեց հայրը,  
 “և շատ ալ տգէտ, ուստի և խղճալու արժանի էր :  
 Զինք և բոլոր աշխարհը ստեղծող ճշմարիտ

Աստուծոյ վրայ բնաւ տեղեկութիւն չունէր : Մենք ուրախանալու ենք որ Աստուածաշունչ ունինք , ան որ մեզի կը սորվեցընէ շատ գիտութիւն Աստուծոյ և անոր բոլոր գործերուն վրայ : Ուստի ըստ կարի ջանալու ենք Աստուածաշունչը չունեցողներուն զրկել . աղօթք ալ ընելու ենք որ անոնք իրենց կուռքերէն դառնան՝ ճշմարիտ և կենդանի Աստուծոյ ծառայելու” :



## ԳԼՈՒԽ ԺԲ

### ԷՍՏՈՒՆԾ՝ ՍՈՒՐԻ ԵՒ ԵՐԿԵՐ Է՝

“ Ուրիշ բան մը կը պատմեն մեզի , հայրիկ” , ըսաւ Մարիամ :

“ Ի՞նչ բանի վրայով լսել կ’ուզես” , հարցուց հայրը :

– “ Այն կուսպաշտ մարդոց և անոնց կուռքերուն վրայով” :

– “ Շատ աղէկ , անոնց վրայ խօսիմ : Այն կուռքերու երկրպագողները չար մարդիկ են : Մէկզմէկ չեն սիրեր , զիրար կը խաբեն , իրարու սուտ կը զրուցեն , իրարմէ կը գողնան , և շատ անգամ ալ զիրար կը մեռցընեն : Անոնց պզտիկ տղաքներն անգամ շատ գէշութիւն կ’ընեն , և անոնց սորվեցընող չկայ , որ գիտնան բարի գործել :

Անոնք կը կարծեն թէ չաստուածները չեն բարկանար երբ մարդիկ իրարու կը վնասեն, մանաւանդ թէ կը զուարճանան այնպիսի բաներ տեսնելով, և թէ այս չաստուածները կ'ուզեն բաժին ունենալ այն բաներէն զորոնք մարդիկ խարէութեամբ և դողութեամբ ձեռք կը բերեն”:

“Ուրեմն անոնք շատ չար աստուածներ են”, ըսաւ պզտիկ աղջիկը:

“Եթէ այս տգէտ մարդոց իրենց աստուածներուն վրայով բոլոր պատմածները ճշմարիտ են, հարկաւ անոնք շատ չար ըլլալու են”, պատասխանեց հայրը: “Բայց շիտակէն ըսելով անոնք աստուած չեն ամենեւին, միայն փայտի կամ քարի կամ հողի և կամ արծաթի կտորուանք են՝ զանազան ձեւով շինուած: Մարդիկ չար սիրտ ունենալով այսպիսի բաներու խելք կուտան, և կը կարծեն թէ աստուած մը չար բաներ կրնայ սիրել: Մենք աւելի աղէկ գիտենք քան թէ կուպաշտները, բայց ոչ անոր համար որ ՚ի բնէ բարի սիրտ ունինք: Ըսէք ինձի, տղաքս, ի՞նչ է պատճառը որ մենք կուպաշտներէն աւելի աղէկ գիտութիւն ունինք”:

Տղաք կը կարծէին թէ աղէկ սորված ըլլալու համար էր:

– “Բայց մենք աղէկ սորված պիտի չըլլայինք, եթէ Աստուածաշունչը մեզի առաջնորդ չունենայինք: Աստուածաշունչն է որ զմեզ ուրիշներէն աւելի իմաստուն կ'ընէ:

Աստուածաշունչն է որ մեզի կը սորվեցընէ թէ Աստուծոյ գործքերը, խօսքերն ու խորհուրդները բոլորն ալ սուրբ են. և թէ Ան սրբութիւն կը սիրէ : Մեր Աստուածն արդար է բոլոր իր ճամբաներուն մէջ, և սուրբ է բոլոր իր գործքերուն մէջ” :



## ԳԼՈՒԽ ԺԳ

ՏՂԵՆ ՈՒ ՁԻՆ

“ Հիմա պէտք է որ տուն դառնանք”, ըսաւ հայրը : “ Նայեցէք՝ արեգակն ծածկուեցաւ ամպով, և շուտ մարը մտնելով աներեւոյթ պիտի ըլլայ. անատեն պառկելու ժամանակ պիտի ըլլայ բոլոր ձեզի պէս մանր տղոց համար” :

Ուստի Մարիամ և Յակոբ իրենց հօրը հետ ըլլէն վար իջան տուն երթալու :

Ճամբան մեծ տղայ մը տեսան, որ ձիու մը առջեւն ինկած զանի կը տանէր : Ձին բեռնաւորուած կառք մը կը քաշէր :

Բեռը շատ ծանր ըլլալով՝ ձին զայն դըժուարաւ կը քաշէր, թէեւ բոլոր ճիգը կը թափէր, ուստի և շատ կամաց առաջ կ’երթար : Ասոր համար տղան բարկացաւ, և շուտով երթալ ուզելով՝ ձեռքի մեծ դաւաղանովը խեղճ ձին ծեծել սկսաւ :


Մերթ ոտքերուն կը զարնէր , մերթ գլխուն .  
և զարկած ատենը շատ գէշ խօսքեր ալ կ'ըսէր :

Մարիամ գթած սիրտ ունենալով , այն ան-  
գթութիւնները տեսնելու չէր գիմանար : Ար-  
ցունք թափելով կ'ըսէր , « Այդ ի՞նչ գէշ տղայ  
է , որ իր ձին այսպէս կը ծեծէ » : Հայրն ալ  
նոյնպէս կը խորհէր , և քիչ մը կենալէն ետքը ,  
դարձաւ և ըսաւ տղուն , « Զիուդ մի բարկանար ,  
և մի ծեծեր զանի , քանզի ան ըստ կարի կը  
ջանայ իր բեռը քաշել » :

Տղան պատասխան չտուաւ , բայց ցուցուց թէ  
կ'ամբշնար որ ուրիշները տեսան անոր անդը-  
թութիւնը :

Անատեն հայրն իր գրպանէն ( թէ ) քանի մը  
պզտիկ գիրք հանեց , և անոնց մէկը տղուն  
տալով ըսաւ , « Ասիկա քուկդ ըլլայ , երբ ժա-  
մանակ կ'ունենաս , կարդա . բայց խօսք տուր  
ինձի որ ուրիշ անգամ ձիդ պիտի չծեծես » :

Տղան խօսք տուաւ . անատեն Մարիամ Յա-  
կոբ և հայրն անկէ զատուեցան դացին :



## ԳԼՈՒԽ ԺԴ

## ԱՍՏՈՒԱԾ ԲԱՐԻ Է

## ՉԱՐԵՐՈՒՆ ԵՆԳԵՄ

«Հայր, կարծեմ թէ չար է այն տղան, որ իր ձին այնպէս կը ծեծէ», ըսաւ պզտիկ Յակոբ. «եթէ ես ըլլայի քու տեղդ՝ անոր գիրք չէի տար» :

– «Թերեւս իմ տղաս անգամ չգիտեր թէ ըստ ժամանակին ինչ ընելու պարտական է : Մանաւանդ տղայք չեն կրնար դատել ինչ որ մեծ մարդիկ պիտի ընեն . այնպէս չէ՞, Մարիամ» :

«Այնպէս է, հայր», ըսաւ Մարիամ. «բայց այն անգութ տղուն ինչո՞ւ գիրք տուիր . պատճառը մեզի կ'ըսես» :

– «Սիրտը կակղցրնելու համար : Յոյս ունիմ թէ տեսնելով որ ես չբարկացայ, հապա միայն տրտմեցայ, թերեւս պիտի զղջայ իր անգթութեանը համար» :

Պզտիկ գիրքը զոր անոր տուի՝ անասունները չարչարելու վրայ է : Ինչպէս կը յուսամ, տղան այն գիրքը կարդալով, անկէ կրնայ սորվիլ թէ ուրիշ ժամանակ անասուններու հետ ինչպէս վարուելու է : Այն գիրքը պիտի սորվեցընէ անոր թէ երբ մէկը անգթութիւն կ'ընէ,

ամենէն նուաստ արարածներուն անգամ, սուրբ  
և մեծ Աստուծոյն անհաճոյ բան մը կ'ընէ, և  
թէ որչափ զարմանալի է Աստուծոյ համբերու-  
թիւնը : Աղէկ չէ՞ որ այն անգութ տղան սորվի  
ասիկա, և զգաստանայ” :

“Այո, հայր”, պատասխանեցին երկու տղայք  
միանգամայն :

– “Ուրեմն իմ ըրածս սաստելէ կամ ծեծելէ  
աղէկ չէ՞ր” :

– “Ո՛հ, շատ աւելի աղէկ” :

– “Հիմա տան մօտեցանք, բայց մեծ ճշմար-  
տութիւն մ'ալ կայ, և կ'ուզեմ որ այս գիշեր  
պառկելէն առաջ դուք զայն սորվիք :

Աստուած շատ ողորմած է մեզի : Մենք ա-  
նոր երախտեաց մէկուն անգամ արժանի չենք :  
Մենք ամէն օր զանիկա բարկացընող մեղքեր  
այնքան կը գործենք, որ եթէ ինք բարերար և  
ներող չըլլար, մենք մեր բոլոր զուարճու-  
թիւնները կը կորսնցընէինք, և տրտմութենէ ու  
ցաւէ զատ ուրիշ բան պիտի չմնար մեզի այս  
աշխարհիս մէջ : Բայց Աստուած կ'ողորմի մեզի,  
և այսպէս կը սորվեցընէ մեզի որ չարութիւն  
ընողներուն ողորմինք :

Աստուածաշունչը կը սորվեցընէ մեզի ողոր-  
մած ըլլալ, քանզի մեր Երկնաւոր Հայրն ողոր-  
մած է” :



## ԳԼՈՒԽ ԺԵ

ՍՈՒՐԲ ԳԻՐԲԸ

Առտու մը երբ այս տղայոց հայրն Աստուածաշունչը ձեռք առաւ կարդալու՝ Մարիամ անոր ըսաւ, « Հայր, այս առտու Յովսեփայ վրայով Սուրբ Գիրքէն կը կարդա՞ն մեզի » :

« Այո », ըսաւ հայրը, « եթէ հանդարտ նըստիք, Յովսեփայ պատմութեան մէկ մասը կը կարդամ », և այնպէս ըրաւ : Հետեւեալ օրը նախաճաշկի ժամանակ Յակոբ իր հօրն ըսաւ, « Եթէ կամիս, Յովսեփայ վրայով դարձեալ կարդա այս առտու » . հայրն ալ այն պատմութեան ուրիշ մէկ մասը կարդաց, և այնպէս ամէն առտու մէյմէկ կտոր կարդաց մինչեւ որ ընցուց այն պատմութիւնը :

Տղայք կը սիրէին Յովսեփայ պատմութիւնը լսել : Անոնք շատ անդամ այն պատմութիւնը լսած էին իրենց մօրմէն, որ կամ կարդացած էր և կամ անոր վրայով խօսած էր անոնց . և հիմա ալ անոնք կ'ուզէին որ հայրը կարդայ նոյն պատմութիւնը :

« Բոլորը ճշմարիտ է, այնպէս չէ՞, հայր », հարցուց Մարիամ :

« Այո, բոլորն ալ ճշմարիտ է » պատասխանեց հայրը :

“Ամէ՞ն բան”, հարցուց Յակոբ ։

— “Այո, ամէն բան . վասն զի Աստուածաշունչն Աստուծոյ խօսքն է, և անոր մէջ ամէն բան որ իբր ճշմարտութիւն գրուած է՝ ճշմարիտ է” ։

— “Աստուած շինեց Սուրբ Գիրքը” ։

— “Սուրբ Գիրքին մէջ գրուած ամէն բան Աստուած գրել տուաւ ։ Միտքդ չէ՞, Մարիամ, թէ երբ մայրդ գուրսն էր, ուղեցիր նամակ մը գրել անոր” ։

“Այո”, ըսաւ Մարիամ, “բայց չկրցայ գրել, մինչեւ որ դուն իմ ձեռքս չբռնեցիր” ։

— “Այո, այնպէս ըրի, գրիչը քու ձեռքիդ մէջ գրի, և քու ձեռքդ իմինիս մէջ բռնելով շարժեցի, և այնպէս մօրդ զրկուած նամակը գրուեցաւ, և ան ալ կրցաւ կարդալ զայն, և ըսաւ թէ ան իմ գրածս էր ոչ թէ քուկդ” ։

“Ճիշդ այնպէս էր”, պատասխանեց Մարիամ, “քանզի դուն քու ուղածիդ պէս գրեցիր ։ Ես գրիչը բռնելէն զատ ուրիշ բան մը չըրի, և այնչափն ալ չէի կրնար ընել՝ եթէ դուն ինձի չօգնէիր” ։

— “Շատ աղէկ, ինչպէս որ դուն մօրդ նամակ մը գրեցիր իմ օգնութեամբս, Աստուած ալ սուրբ մարդոց գրել տուաւ ինչ որ ուղեց ։ Սուրբ Հոգւով ինքն անոնց միտքերուն մէջ գրելու բաներ գրաւ, և անոնք ալ Անոր ուղածներէն տարբեր բան մը չգրեցին ։

Ուստի Մուրը Գլըքը, թէեւ մարդոց ձեռքով գրուած է, Աստուծոյ խօսքը կը կոչուի” :

## ԳԼՈՒԽ ԺԶ

### ԲՈՒՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԵՂԱՆՁԵԼՈՒ

ՀԵՎԵՄԷՏ ՄՐՏՈՎ, Ծ՛ՆԵՆՕ ԻՆ

« Յովսեփայ եղբայրները, որ անոր այնչափ անգթութիւն ըրին, շատ չար մարդիկ էին, այնպէս չէ՞, հայրիկ”, հարցուց Մարիամ :



« Այո չար էին », պատասխանեց հայրը :

– « Բայց գիտէ՞ք թէ անոնց չարութիւնն և անգթութիւնն ընելու բուն պատճառն ի՛նչ էր » :

« Յովսեփայ հօրը զանիկա իրենցմէ աւելի սիրեն էր, այնպէս չէ՞ », հարցուց Յակոբ :

– « Այդ բանին համար նախ և առաջ սկսան զանի ատել , բայց անոնց չարութեան բուն պատճառն ան չէր : Ես ձեզի ըսեմ ճիշդ ինչ էր այն պատճառը :

Յովսեփայ եղբայրները չար սիրտ ունէին , զԱստուած չէին սիրեր , և հող չէին ըներ անոր պատուիրածները կատարելու :

Անոնց սրտերը նախանձով , ատելութեամբ և ամէն տեսակ չար զգացումներով լեցուն էին . Աստուծոյ աղօթք չէին ըներ , որ Անիկա այս չար զգացումներն իրենց սրտերէն հանելով տեղը բարի զգացումներ դնէր : Ուստի երբ անոնք տեսան թէ իրենց հայրն Յովսեփը աւելի կը սիրէր քան թէ զանոնք , մէկէն սկսան Յովսեփին ատել : Իրենց մտքերուն մէջ բարի բան մը չկար , որ զանոնք չար զգացումներէ և դործերէ արդիւլէր :

Ուրիշ մեծ ճշմարտութիւն մ'ալ ըսեմ ձեզի ,

Բոլոր մարդիկ չարութեան հակամէտ սրտերով աշխարհ կուգան :

Աշխարհիս մէջ եղած բոլոր չար դործքերուն բուն պատճառն այս է : Յովսեփայ եղբայրներուն սրտերն ուրիշ մարդոց սրտերէն չար չէին . ինչու որ բոլոր մարդիկ մեղք դործելու հակամէտ սրտեր ունին ի բնէ : Իմ սիրելի պզտիկ տղայքս այսպիսի սրտերով ծնած են : Դուք ալ երբեմն չարութիւն կ'ընէք , այնպէս չէ՞ , Մարիամ” :

« Այո , հայր , երբեմն կ'ընենք » , ըսաւ պղտիկ աղջիկը քիթին տակէն :

– « Բայց , եթէ ձեր սրտերը չար չըլլային , դուք բնաւ չար բան մը պիտի չընէիք , և այն պիտի բան մ'ընելու փափաքն անգամ պիտի չունենայիք , քանի որ անոր գէշ բան ըլլալը գիտէիք : Միշտ պիտի սիրէիք աղէկ բաները նեւ : Երբ մենք ուրիշները կը մեղադրենք աւնոնց չար գործերուն համար , մոռնալու չենք թէ մենք ալ շատ անգամ մեղք կը գործենք , և անոնց պէս մեղանշելու հակամէտ սրտեր ունինք » :

---

## ԳԼՈՒԽ ԺԷ

### ԱՍՏՈՒԱԾ

#### ՄԵՐԻՔ ՍՈՒՐԻ ՍՏԵՂՆՈՅՑ

– « Ուրիշ ճշմարտութիւն մ'ալ պիտի ըսեմ ձեզի , եթէ դուք իմ ըսածներէս չէք ձանձրանար » , ըսաւ հայրը :

« Մտքերնիդ կուգայ՞ արդեօք այն բաներն , որ քանի մը օր առաջ ըսի ձեզի ամէն բան ստեղծող Աստուծոյ վրայով » :

« Այո » , պատասխանեց Մարիամ , « դուն ըսիր թէ աշխարհն և ամէն տեսնուած բաներն Աստուած ստեղծեց » :

« Այնպէս է, բոլոր կենդանի արարածները, հրեշտակները, մարդիկը և ամէն տեսակ անասուններն Աստուած ստեղծեց : Աստուծոյ վրայ յով ըսածներէս ուրիշ բան մ'ալ կը յիշէ՞ք », հարցուց դարձեալ հայրը :

« Դուն ըսիր թէ՛ Աստուած շատ բարերար է մեզի », ըսաւ Յակոբ :

– « Այո, շատ բարերար է, միանգամայն սուրբ : Կը կարծէ՞ք թէ սուրբ Աստուած մը պիտի ստեղծէր մարդոց պէս չար սիրտ ունեցող արարածներ, որ կ'ուզեն Աստուծոյ արդիւած բաներն ընել » :

« Ես չեմ կարծեր », ըսաւ Մարիամ, « բայց բանը ի՞նչպէս եղաւ, հայր » :

– « Մտիկ ըրէ որ ըսեմ. Աստուած մարդը սուրբ ստեղծեց. սկիզբէն մարդուն վրայ մեղք չկար. անոր խորհուրդներն և ճամբաները բոլորն ալ բարի էին : Անատեն մարդը զԱստուած կը սիրէր, և ջանք կ'ընէր ամէն բանի մէջ Աստուծոյ հաճոյ ըլլալ : Անատեն աշխարհիս մէջ ոչ տրտմութիւն կար, ոչ լաց, ոչ ալ ցաւ. վասն զի մեղք չեղած սեղը տրտմութիւն ալ չկայ » :

Բայց դժբաղդաբար օր մը մարդը մեղք դործելով՝ անհնազանդ եղաւ այս բարերար և սուրբ Աստուծոյն :

Անատեն մարդուն սիրտը չարին հակամէտ եղաւ : Ասիկա մարդուն յանցանքովն եղաւ՝ ոչ թէ Աստուած զանի այնպէս ստեղծեց : Մարդը

փոխուեցաւ, բայց Աստուած անփոփոխ մնաց :  
 Աստուած տակաւին բարերար և սուրբ է

Ուրիշ ժամանակ դարձեալ այս բանիս վրայ  
 ձեզի կը խօսիմ” :



## ԳԼՈՒԽ ԺԸ

ՊՐՏԻՒ ՄԵՂԻՅ ԶԱՅՅ

Նոյն օրը իրիկուան, Մարիամ գիշեր բարի՞  
 ըսելու համար հօրը սենեակը մտաւ, և սա ալ  
 ըսաւ անոր, “ Հայր ես բան մը գիտեմ” :

“ Իրա՛ւ, ի՞նչ բան գիտես, ըսէ տեսնեմ”,  
 պատասխանեց հայրը :

– “ Ես գիտեմ թէ որուն վրայով դուն այս  
 առտու խօսեցար . Ադամի վրայ էր” :

– “ Շիտակ ըսիր, Ադամ էր անոր անունը :  
 Անիկա Աստուծոյ առաջին ստեղծած մարդն էր,  
 Եւայ ալ առաջին կինը : Անոնք Աստուծոյ ար-  
 գիլածն ընելով և սուրբ չմնալով, անոնց զաւ-  
 կըններն ալ սուրբ չծնան :

Մենք Ադամայ ու Եւայի զաւակներն ենք,  
 և բոլոր այս աշխարհիս մէջ եղած մարդիկ ա-  
 նոնց զաւակներն են, և ամէնքս ալ չար սիրտ  
 ունինք :

Բայց կրնա՞ք ինծի ըսել թէ ի՛նչ էր Աստու-  
 ծոյ արգիլած բանը, որ Ադամ և Եւայ ըրին” :

« Այո , կրնամ ըսել » , պատասխանեց Յակոբ .  
 « անոնք պտուղ քաղեցին ծառէ մը , որմէ Աստուած պատուիրած էր անոնց չուտել » :

– « Ուրախ եմ որ ըսածներս միտք կը պահէք ,  
 և հիմա կ'ուզեմ որ ջանք ընէք սա ալ միտք  
 պահելու , թէ պզտիկ մեզք չկայ :

Գուցէ մեր նախածնողք կը խորհէին թէ արդիլուած ծառէն պտուղ մը քաղելը շատ պըղտիկ յանցանք է . բայց այնպէս չէր , մեծ յանցանք էր , քանզի Աստուծոյ , իրենց արարչին , անհնազանդութիւն էր : Իմ սիրելի տղաքս , ասոր վրայ ամէն օր խորհեցէք , քանի որ կ'ապրիք , և բնաւ չար բան մը մ'ընէք՝ զայն պզտիկ մեզք համարելով , այլ յիշեցէք որ , որ և իցէ արդիլուած բան ընելը մեծ մեզք է : Գիշեր բարի » :

---

## ԳԼՈՒԽ ԺԹ

ԴԵՐԵՆՆԵՍՈՒՆԸ

Մարիամու և Յակոբայ տանը քով Եկեղեցի կար , և անոր մօտ գերեզմանատուն մը :

Գերեզմանատան դռները կղպուած չէին , և անոր մէջ քալելու լայն ճամբայ մը կար , որ գէպ 'ի միւս կողմի գեղեցիկ արտերը կը տանէր : Անոնք շատ անգամ գերեզմանատունէն

արտերը կ'երթային, երբեմն անոնց հայրն ալ հետ կ'երթար :



Անոնց տանը պատուհաններէն գերեզմանատունը կը տեսնուէր, և շատ անգամ կը պատահէր որ երբ հոն մեռել մը կը բերուէր, տղայք թաղման պաշտօնը կը տեսնէին :

• Տղայք պզտիկ էին, բայց գիտէին թէ հողը դրուած անտուկին մէջ ինչ կար, քանզի անոնց մէկ պզտիկ եղբայրը մեռնելով, այնպէս սընտուկով թաղուած էր :

Խեղճ տղայք շատ լացին, երբ իրենց սիրելի պզտիկ եղբայրը կորսնցուցին. և անոնց անտանելի կը թուէր, որ անոր մեռեալ մարմինը հողը պիտի դրուէր, և այնուհետեւ զանի բնապիտի չկրնային տեսնել : Անոնց ծնողքը ջանացին զանոնք մխիթարել ըսելով՝ թէ պզտիկ եղբօրը հողին երկինք գնաց, և թէ հոն աւելի երջանիկ պիտի ըլլայ :

Ծնողքն անոնց ըսին նաեւ որ, եթէ անոնք ալ Աստուծոյ հնազանդին և Տէր Յիսուս Քրիստոսը սիրեն, իրենց եղբայրը պիտի տեսնեն երկինքը, և անոր հետ յաւիտեան երջանիկ պիտի ըլլան :

Եղբօրը մեռած Ժամանակ Մարիամ և Յակոբ պզտիկ էին, և չէին կրնար աղէկ հասկընալ ամէն բան որ անոնց կ'ըսուէր. բայց կը հաւատային այն բաներուն :

Շատ անգամ կը խօսէին մեռած պզտիկ Յովհաննէսին վրայ, և կը զարմանային խորհելով՝ թէ արդեօք անիկա ինչ կ'ընէ երկինքը : Երբ գերեզմանատունէն կ'անցնէին շատ անգամ իրենց եղբօրը գերեզմանին քով կը կայնէին, և անոր վրայ կը խօսակցէին :



Երբ իրենց տունը հիւր կուգար, կ'ուզէին գերեզմանատունը տանիլ զանի, և իրենց սիրելի պզտիկ Յովհաննէս եղբօրը թաղուած տեղը ցուցնել. և բնաւ չէին մոռնար ըսելու թէ «Յով-

հաննէս երկինքն է հիմա, և մենք ալ, եթէ բարի ըլլանք և Տէր Յիսուս Քրիստոսը սիրենք, հոն պիտի երթանք երբ մեռնինք : Անատեն Յովհաննէսը դարձեալ պիտի տեսնենք, և այլ եւս բնաւ պիտի չիզատուինք անկէ, մեր հայրն ու մայրն ալ հոն պիտի ըլլան, և մենք անա-

տեն շատ երջանիկ պիտի ըլլանք” : Ասոնք էին այս պզտիկ տղոց խորհուրդները :



## ԳԼՈՒԽ Ի

ՊԵՏԻ Է՝ ՈՐ ՄԵՂԻՔԸ ՊԵՏԺՈՒԻ

Աղամայ ու Եւայի վրայ խօսելուն հետեւեալ օրը Մարիամ և Յակոբ իրենց հօրը հետ դերեզմանատունը պտըտելու երթալով, սիրելի Յովհաննէսին դերեզմանին քով կայնեցան, և հայրն ըսաւ անոնց « Գիտէ՞ք, ինչո՞ւ համար ձեր եղբօրը մարմինը հողը դրուեցաւ » :

« Ս, յո՞ », պատասխանեց պզտիկ աղջիկը արցունք թափելով, քանզի առանց արցունքի Յովհաննէսին վրայով չէր կրնար խորհիլ, « մեռաւ, և անկէ ետքը մարմինը դերեզման դրուեցաւ » :

« Բայց ինչո՞ւ մեռաւ », դարձեալ հարցուց հայրը :

– « Հիւանդ ըլլալուն համար, այնպէս չէ՞, հայր » :


« Ս, յո՞ », պատասխանեց հայրը, « շատ սաստիկ էր անոր հիւանդութիւնը. սիրելի մանկիկը շատ ցաւ քաշեց » :

Բայց ուրիշ բան մը պիտի հարցընեմ ձեզի : Ինչո՞ւ համար քու սիրելի եղբայրդ Յովհանն

նէս անանկ սաստիկ հիւանդութիւնն և այնչափ ցաւ քաշեց” :

Մարիամ և Յակոբ երկուքն ալ շփոթեցան : “ Հասկըցընեմ ձեզի” ըսաւ հայրը, “ եթէ այս աշխարհիս մէջ մեզք չըլլար, ոչ ցաւ, ոչ հիւանդութիւնն և ոչ ալ մահ պիտի ըլլար : Բայց Աստուծոյ կամքն և օրէնքն այս է որ մեզքը պատժուի, և մեզքին մէկ պատիժն ալ մահն է : Քու սիրելի եղբայրդ Յովհաննէս մեռաւ, մեզաւոր ծնողներէ ծնած ըլլալուն և մեղսալից բնութիւնն ունենալուն համար :

Ամենուն ալ մահուան բուն պատճառն այս է : Մահը տեսակ մը պատիժ է, որով սուրբ և արդար Աստուած կը պատժէ մեզքը : Աշխարհիս մէջ մեր կրած բոլոր տրտմութիւնները մեր վրայ կու գան մեղանչական բնութիւնն մը ունենալնուս համար : Բայց ամենէն գէշն այս չէ . մարմինը մեռնելէն ետքը՝ անմահ հոգին ալ կրնայ պատժուիլ : Աստուած Սուրբ Գիրքին մէջ կ’իմացընէ մեզի թէ ամէն մեզք գործող հոգին պիտի պատժուի : Այնպիսի հոգի մը երկինք չի կրնար երթալ որ երջանիկ ըլլայ, այլ գժոխքը պիտի բանտարկուի, ուր ամէն բան թշուառութիւնն է և ցաւ” :



## ԳԼՈՒԽ ԻԱ

## ՃՇՄԱՐՏՈՒԹՒԻՆՆԵՐՈՒՆ

ԵՄԵՆԵՆՆԵ ԼԵՒԸ

Խեղճ Մարիամ շատ տրտմութիւն զգաց և շատ արցունք թափեց մինչ հայրը մեղաց պատժոյն վրայով կը խօսէր : Հայրը տեսաւ ասիկա, և չէր ուզեր որ աղջիկը տրտում մնար, ուստի ըսաւ, «Գերեզմանատունէն ելլենք, արտերը քիչ մը պտրտինք, և անատեն բան մ'ըսեմ քեզի և Յակոբայ, որով մխիթարուիք : Ճշմարտութիւններուն ամենէն լաւը ձեզի պիտի ըսեմ» :

Անատեն անոնք արտերը գացին, և քանի որ կ'երթային՝ Մարիամու արցունքը կտրեցաւ : Թերեւս դիտէր հօրը զրուցելու այն ուրախարար և մեծ ճշմարտութիւնը, քանզի տարակոյս չկայ թէ շատ անգամ լսած էր անոր վըրայով : Բայց այնպիսի ճշմարտութիւններ կան, որ անոնց վրայ որչափ որ խօսինք կամ խորհինք, տակաւին քիչ է :

— «Ձեզի բան մը կ'ուզեմ հարցընել. շատ անգամ լսած էք ինչ որ ես և ձեր սիրելի մայրը և ուրիշներ Տէր Յիսուս Քրիստոսի վրայով խօսած և կարդացած ենք, այնպէս չէ՞» :

«Այո, հայր, շատ անգամ», պատասխանեց Մարիամ :

– Ուրեմն կրնա՞ն ըսել ինձի թէ Տէր Յիսուս Քրիստոս ո՞վ է” :

– “ Այո , Աստուծոյ Որդին է” :


– “ Ուստի սիրելի աղջիկս , մարդոց դիտացած ճշմարտութիւններուն ամենէն լաւը սա է որ , Տէր Յիսուս Քրիստոս , Աստուծոյ Որդին , աշխարհ եկաւ մեզի պէս մեղաւորները փրկելու : Հիմա մտիկ ըրէք , քանզի շատ կը փափաքիմ այս մեծ ճշմարտութիւնը պարզապէս ձեզի հասկըցընել :

Աստուած վճռած է որ եթէ մարդիկ Անոր դէմ մեղանչեն , պատժուին , տրտմութիւն ու նենան այս աշխարհիս մէջ , անոնց մարմինները մեռնին , հոգիներն ալ երկինքէն աքսորուին : Մեր նախածնողք , Ադամ ու Եւայ , Աստուծոյ այս վճիռը դիտէին , սակայն Անոր դէմ մեղանչեցին : Նմանապէս բոլոր մարդիկ Աստուծոյ դէմ կը մեղանչեն : Ուստի պէտք է որ ամէնքը պատժուին , քանզի Աստուծոյ խօսքն ի հարկէ պիտի կատարուի : Բայց Աստուած ուզելով մեղաւորներուն հոգիները փրկել , փրկիչ մը գտաւ , իր սիրելի Որդին , որ աշխարհ դաշով մարդու մը պէս ապրեցաւ և խաչին վրայ մեռնելով՝ մեղաւորներուն տեղը մեղաց պատիժը կրեց . և այս կերպով Աստուծոյ խօսքն աւրուած չըլլալով՝ Անոր արդարութիւնը յայտնուեցաւ , և միանգամայն մարդոց փրկուելուն ճար մը գտնուեցաւ . քանզի ով որ իր մեղքե-

րուն վրայ զղջալով՝ Աստուծոյ սիրելի Որդւոյն  
անունովը թողութիւն կը խնդրէ՝ պիտի փրկուի :

Աստուած անոր նոր սիրտ և ուղիղ հոգի  
կուտայ, և այսպէս մարդը կը պատրաստուի  
երկինք երթալու և հոն բնակելու յաւիտեան :

Եթէ մենք այսպէս ընենք, Աստուած մեզ  
ալ պիտի պատրաստէ երկնից համար : Մեծ  
ճշմարտութիւններուն ամենէն լաւն ասիկա չէ՞” :



## ԳԼՈՒԽ ԻԲ

### ՓՈՒՇԼԻ ԳՍԵՒԸ

Մարիամու և Յակոբայ Հայրն այն ժամա-  
նակ Աստուծոյ սիրոյն վրայ ուրիշ բան մը չը-  
սաւ անոնց :

Գիտէր թէ պզտիկ տղայք կը ձանձրանան երբ  
բանի մը վրայով շատ կը խօսուի, և բնաւ չէր  
ուզեր անոնց մտքերն այսպէս ձանձրացընել,  
ուստի սկսաւ խօսիլ ուրիշ բաներու վրայ : Ար-  
տերուն մէկուն մէջ պզտիկ լիճ մը կար, որուն  
եզերքն երկայն կնիւն («ալ») կը բուսնէր : Հայրն  
ասոնցմէ քանի մը հատ քաղելով ըսաւ տղոյը,  
«Տղայութեանս ժամանակ շատ կը զուարճա-  
նայի կնիւններն հիւսելով և պզտիկ կողովներ  
չինելով :

Սիրելի քոյր մ'ունէի, որուն հետ շատ անգամ արտերը կ'երթայի, և ասոնց պէս կնիւներ կը ժողվէինք : Կը յիշեմ թէ անգամ մը գլխարկ (շափէս) շինեցինք քրոջս պաճուճապատանքին (պէպէ) համար” :

“Ս. յսպիսի գլխարկ մը շատ գեղեցիկ է”, ըսաւ Յակոբ :

“Ես ալ կ'ուզեմ այնպիսի գլխարկ մ'ունենալ պաճուճապատանքիս համար”, ըսաւ Մարիամ. “Եթէ կամիս, ինձի համար հատ մը շինէ” :

“Հոս չեմ կրնար շինել”, պատասխանեց հայրը, “քանզի ասեղ և դերձան պէտք է : Բայց բան մը կրնանք ընել. հիմա ասոնցմէ շատ մը հիւսելով տուն կը տանիք, և յետոյ ձեր մօրմէն կը խնդրէք որ զանոնք մէկտեղ կարէ” :

Ուստի երեքն ալ նստան. և Մարիամ հօրը հիւսած ժամանակը կը դիտէր զանի :

Հայրն երբ բաւական հիւսեց, անոնցմէ պրզտիկ պսակ մը շինելով՝ դրաւ Մարիամու գլուխը որ իր գլխարկը հանած էր : Մարիամ այնչափ հաւնեցաւ պսակին, որ կ'ուզէր զանիկա գլուխը դրած մինչեւ տուն երթալ, իր գլխարկն ալ հօրը տալ : Բայց հայրը, “Ոչ”, ըսաւ, “լաւ է որ գլխարկդ դնես, և եթէ կ'ուզես՝ պսակն ալ ես կը տանիմ” : Աղջիկը հաճեցաւ այնպէս ընել, քանզի գիտէր թէ միշտ հօրը կամացը հպատակիլ աղէկ է :

Անոնց եղած տեղոյն մօտերը տեսակ մը մո-

ըննի կը բուսնէր, երկայն ճիւղերով և փուշերով լեցուն, որ ճամբուն վրայ կախուած էին:

Մարիամու շրջազգեստը (Ֆիսթոն) փուշերուն մէկէն բունուեցաւ, և պէտք եղաւ որ հայրը զայն ազատէր անկէ: «Այսպիսի փշոտ ճիւղերէ շինուած պսակ մը կը սիրե՞ս», հարցուց հայրը, երբ Մարիամ փուշերէն ազատած էր:

— «Ամենեւին չեմ սիրեր, հայր, ան զիս պիտի ճանկըռտէ, ինծի պիտի վնասէ, և միսս պիտի արիւննոտէ»:

«Կարծեմ թէ այնպէս պիտի ըլլար», ըսաւ հայրը, «ես բնաւ չեմ ուզեր քեզի վնասել, աւելի կ'ընտրեմ ինծի վնասել քան թէ քեզի: Գիտե՞ս արդեօք, ատենօք որո՞ւն գլուխը փուշէ պսակ դրին»:

«Յիսուսին», պատասխանեց պզտիկ աղջիկը: Այսպէս խօսակցելով տուն հասան:



## ԳԼՈՒԽ ԻԳ

### ՊԶՏԻԿ ՏՂՈՅ

ՀՐԵՄԵՆ ԱԵՅ ԻԲԻՍՏՈՍԻ ԵՐԹԱՆՈՒ

Մարիամ և Յակոբ միշտ կ'ուզէին պառկելէն առաջ իրենց հօրը սենեակն երթալ և, Գի-

չեր բարի, ըսել անոր, և եթէ անատեն հայրը շատ դործ չունենար, զանոնք քովը կ'առնէր և այլեւայլ նիւթերու վրայ քիչ մը անոնց հետ կը խօսէր :

Վերը յիշուած խօսակցութեան գիշերը, երբ տղայք անոր քով նստած էին, հայրն ըսաւ, «կը յիշէ՞ք ինչ բանի վրայ էր մեր խօսակցութիւնը գերեզմանատան և արտերուն մէջ» :

«Տէր Յիսուս Քրիստոսի վրայով էր», պատասխանեց Յակոբ :

«Այնպէս էր», ըսաւ հայրը. «ուրեմն կըրնա՞ք ըսել ինծի թէ ո՛ւր է հիմա Տէր Յիսուս» :

«Երկինքն է», ըսաւ պզտիկ աղջիկը :

— «Ուրիշ տեղ ալ չէ՞» :

«Չեմ գիտեր», պատասխանեց Մարիամ :

«Երկրիս վրայ ալ է», ըսաւ հայրը. «Անիկա Աստուած է, ինչպէս որ մարդ ալ է. քանզի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մէկ Աստուած է : Այսպէս ըլլալով՝ Անիկա կարող է մեղաւորները փրկել, և բոլոր իրեն եկողները օրհնել : Բայց կ'երեւայ թէ դուք չէք գիտեր անոր երթալ ինչ ըսել է : Աղօթք ընել սորված էք. երբեմն քովս ծունր դնելով աղօթք կ'ընէք ինչպէս որ պիտի ընէք այս իրիկուն :

Կը յուսամ թէ աղօթքի մէջ ինչ որ պիտի ըսէք, անոր վրայ պիտի խորհիք» :

Անատեն տղայքը ծունր դրին հօրը քով, և քանի մը պարզ խօսքերով կարճաւօտ աղօթք

մ'ըրին՝ ինչպէս որ սորված էին : Կարծեմ թէ անոնց հայրն ալ աղօթք մ'ըսաւ, անոնց ծնկան վրայ եղած ժամանակը :

Աղօթքը լմնցընելէն ետքը հայրն ըսաւ, « Սիրելի տղայքս, եթէ սրտանց աղօթք ընէք, Յիսուս Քրիստոսի գացող կ'ըլլաք : Ով որ անկեղծութեամբ Քրիստոսի աղօթք կ'ընէ, և կը հաւատայ թէ Անիկա կարող է իրեն ներել և զինքն օրհնել, Անոր գացած կ'ըլլայ, և Ան ալ ըսած է թէ իրեն գացողներուն մէկը պիտի չվաւրնտուի : Ուրիշ մեծ ճշմարտութիւն մ'ալ պիտի ըսեմ ձեզի, որ ձեր սիրտերն ուրախացընէ երբ անոր վրայ խորհիք, այսինքն թէ՛ պզտիկ տղայոց հրաման կայ Քրիստոսի երթալ :



Անիկա, 'Թող գան', ըսած է : Ժամանակաւ երբ ինք երկրիս վրայ էր, ծնողք իրենց տղայքն անոր բերին, որ անոնց վրայ ձեռք դնէ և զանոնք օրհնէ :

Քոյը կեցող քանի մը չափահաս մարդիկ կը յանդիմանէին բերողները, բայց Աստուծոյ բարերար և հեզ Որդին ըսաւ, « թող տուէք ատմանը սղոյցը, և մի արդիւէք ատոնք ինծի դալէն, ինչու որ երկնից թագաւորութիւնը ատանկներունն է », :

## ԳԼՈՒԽ ԻԴ

### ԾՆՆՆԻՆՆԵՆ ՏԵՐԵՒԵՐՁԸ

Առտու մը Մարիամու և Յակոբայ հօրը սենեակին դուռը զարնուեցաւ, բայց ձայնը քիչ ըլլալուն համար, հայրը վստահ չէր թէ իրօք դուռը կը զարնուէր թէ ոչ. ուստի առանց բան մ'ըսելու ականջ դրաւ : Քիչ մ'ետքը դուռը նորէն զարնուեցաւ աւելի ուժով, և անատեն « Հրամմեցէք », ըսաւ հայրը : Դուռը բացուեցաւ, և պզտիկ Մարիամ և եղբայրը ներս մտանելով ըսին, « Հայր, հիմա մենք սորվեցանք քու դուռդ բանալ. ուստի երբ ուրիշ անգամ զարնենք, հարկ չէ որ դուն տեղէդ ելլես » :

« Կը տեսնեմ որ դուք կրնաք դուռս բանալ », ըսաւ հայրը, « բայց ձեռքինդ ի՞նչ է, Յակոբ » :  
 — « Չե՞ս գիտեր, հայր, այսօր չորս տարին լմնցուցի, ու հինգերորդը մտայ, և ասիկա իմ

Ծննդեանս տարեգարձին կարկանդակն է, որ քեզի համար բերի” ։

Այն կարկանդակը շատ աղէկ էր, քանզի Յակոբայ մայրը շինած էր զայն ։ Երբ Հայրը կերաւ “Շատ աղէկ է”, ըսաւ ։ Ասոր վրայ Յակոբ ուրախ եղաւ . մեծ տրտմութեան պատճառ պիտի ըլլար անոր՝ եթէ կարկանդակը շինուելու ժամանակ աւրուէր ։

“Բու տարեգարձդ մոռցած չէի, Յակոբ”, ըսաւ հայրը, “Ծնողք այնպիսի օրերը չեն մոռնար ։

Ես չամչով կարկանդակ չունիմ որ քեզի տամ, բայց կարծեմ թէ պզտիկ դիրք մը կրնամ գըտնել տարեգարձիդ օրը պարգեւ տալու քեզի ։

Հիմա կրնաս քիչ մը կարգալ, և թերեւս գալու տարեգարձէն առաջ, բոլորովին պիտի լմնցընես այս դիրքը, և անատեն աւելի մեծը կուտամ քեզի” ։

Յակոբ Հօրմէն խնդրեց որ իր անունը գրէ գրքին մէջ, և ըսաւ, “Այսօր ասկէ քիչ մը պիտի կարգամ մօրս” ։

“Յակոբ”, ըսաւ հայրը, “կարծեմ թէ քիչ մ’առաջ ըսած խօսքերուս վրայ աղէկ խորհած չէի, երբ զանոնք ըսի ։ Կը յիշե՞ս ինչ ըսի քեզի” ։

– “Ըսիր թէ գալու տարեգարձիս աւելի մեծ դիրք մը պիտի տաս ինծի, հայր” ։

– “Այո, բայց կրնայ ըլլալ որ իմ պզտիկ տղաս չասարի մինչ միւս տարեգարձին օրը ։ Յակոբ,

կը ջանա՞ն այս ճշմարտութիւնը միտքդ պահել ,  
թէ չորս տարեկան պզտիկ տղան ալ կրնայ մեռ-  
նիլ” :

« Եթէ այնպիսի բան մը պատահի , երանի՞  
թէ այն ատեն երկինք երթայի ես” , ըսաւ  
Յակոբ :

« Ուստի , սիրելի զաւակս , եթէ ատանկ փա-  
փաք մ’ունիս , պէտք է որ հիմակուընէ սկսիս  
Յիսուսը սիրել և անոր աշակերան ըլլալ” , պա-  
տասխանեց հայրը :



## ԳԼՈՒԽ ԻԵ

### ՓՈԹՈՐԻՎ ՄԸ

Յակոբայ ծննդեան տարեդարձէն քանի մ’օր  
ետքը մեծ փոթորիկ մը ելաւ , որ գիշերուընէ  
սկսաւ : Մարիամ և Յակոբ չարթընցան , քանզի  
տղոց քուներ ընդհանրապէս խորունկ է , բայց  
անոնց հայրն ու մայրը քանի մը ժամ շարու-  
նակ հովին անձրեւին և որոտման ձայնը լսած ,  
և փայլատականոյ պայծառ լոյսը տեսած էին :  
Երբ Մարիամ և Յակոբ ալ առտուանց անկո-  
ղինէն ելան , այն սոսկալի որոտումը լսելով՝ շատ  
վախցան , և կը կարծէին թէ այնչափ առատ  
անձրեւ բնաւ տեսած չէին :

Անոնց պատուհանին դիմացի ճամբան լիճ մը  
դարձած էր, հոմն ալ այնչափ սաստիկ էր, որ  
ծինեկուզին մէջէն փշած ժամանակը կը լսուէր  
անոր ձայնը: Տղայք կը կարծէին թէ տունը կը  
շարժէր, ուստի և շատ ուրախացան երբ ծնո-  
ղաց քով երթալու պատրաստուեցան:

Նախաճաշկի սենեակէն պարտէզը կը տես-  
նուէր: Նախընթաց օրը՝ այս պարտիզին ճամբուն  
երկու կողմի բարձր կոթերով և գեղեցիկ դը-  
լուխներով շուշաններուն վրայ կը սքանչանային  
տղայքը, բայց հիմա տեսան որ այն ծաղիկները  
հովէն ծռած և անձրեւէն զարնուած էին, այն-  
պէս որ անոնց գեղեցկութիւնը բոլորովին խան-  
գարուած էր: Տղայք շատ տրտմեցան շուշան-  
ներուն այսպէս աւրուած ըլլալուն վրայ: Անձ-  
րեւը դեռ կուգար և հովը կը փչէր, թէեւ  
փայլատակէլն այնչափ սաստիկ, որոտման ձայնն  
ալ գիշերուան պէս չէր, բայց դեռ Մարիամ  
ու Յակօբը վախցընելու չափ բան կար, այնպէս  
որ անոնք սիրտ չունէին խողալու:

Նախաճաշկի ժամանակ հայրը խօսելով Աս-  
տուծոյ մարդասիրութեանը վրայ ըսաւ անոնց,  
« փոթորիկը կը զրկուի օդը մաքրելու և զայն  
պարզ ու առողջարար ընելու համար »:

Խօսեցաւ նաեւ Աստուծոյ ողորմութեանը  
վրայ՝ որ զանոնք անվտանգ պահած էր բոլոր  
գիշերը, միանգամայն ըսաւ անոնց թէ Աստու-  
ծոյ համար որչափ դիւրին է, եթէ կամենայ,



այնպիսի փոթորիկ մը զրկել որ մէկ ժամու մէջ  
ամբողջ երկիրը կործանէ : Նաեւ չմուղցաւ ըսե-  
լու աղօցը թէ բոլոր զՍատուած սիրողներն ա-  
պահով են ամէն փոթորիկէ , և թէ բան մը չի-  
կրնար անոնց վնասել . քանզի եթէ իրենց երկ-  
նաւոր Հայրը յարմար կը տեսնէ զանոնք պա-  
հել , փոթորիկ մը չի կրնար գալչիլ անոնց , և  
թէ երբ Սատուած յարմար կը տեսնէ որ անոնք  
մեռնին փոթորկով կամ ուրիշ կերպով , անա-  
տեն անոնց երանեալ հողիներն իր քովը կ'առ-  
նու :



## ԳԼՈՒԽ ԻԶ

### ՎՏԱՆԳԸ ՄԵՉ ՄԵՐ

ՊԵՐՏԵՒՈՐՈՒԹՒԻՒՆԸ ԿԵՏԵՐԵԼԻՆ ԵՏ ՊԵՀԵԼՈՒ ՉԻ :

Կէս օրուան ատենները փոթորիկն անցնելով՝  
հօլը կտրեցաւ , անձրեւը դադրեցաւ , որո-  
տում չէր լսուեր և փայլատականց լոյսն ալ  
չէր տեսնուեր : Արեգակն ամպերուն ետեւէն  
ելլելով՝ այնպէս պայծառ կը ծագէր , որ ճամ-  
բաները շուտով սկսան չորնալ . և պզտիկ թըռ-  
չուններն՝ որ մինչեւ այն ատենը հանդարտ և  
լռիկ կեցած էին , հիմա ծառէ ծառ կը թըռ-

չբախէին և իրենց անուշիկ երգովն օգը կը վեցընէին :

Մարիամ և Յակոբ շատ ուրախացան որ փոթորիկն անցաւ :

Բայց մինչ անոնք կ'ուրախանային, անոնց ծնողքը տխուր լուր մ'առին :

Մարդ մը եկաւ անոնց խնայրնելու թէ ծովուն մօտ տուններուն մէջ բնակող խեղճ կանայք և տղայք շատ տրամուլթեան մէջ են . քանզի իրենց ընտանիքէն բոլոր ձկնորսներն առջի գիշերը նաւակներով ծովն ելած էին ձուկ բռնելու, և հիմա այն նաւակներէն միայն մէկը կը տեսնուէր . ուստի կը վախնային թէ միւս նաւակներն ընկղմած և բոլոր մէջի մարդիկ խեղճ դուած էին : Նաեւ կ'երեւար թէ տեսնուած նաւակն անգամ պիտի չկրնար ցամաքը հասնիլ : Երբ Մարիամու ու Յակոբայ հայրը լսեց ասիկա, թէեւ շատ յոյս չունէր որ պիտի կրնար ձկնորսներուն մեծ օգնութիւն մ'ընել, բայց ինքզինք պարտաւոր կը ճանչնար ձեռքէն եկածն ընել : Արդէն յիշուած է թէ ինք ժամանակաւ ճամբորդութիւն ըրած էր . ուստի գիտէր ծովուն վտանգներն, և կը կարծէր թէ կարող պիտի ըլլար գէթ քիչ մը օգնել վտանգի մէջ եղող այն խեղճ մարդոց . ուրեմն ելաւ նաւաստեաց հանդերձին նման խոշոր հանդերձ մը հագաւ որ ծովն երթայ :

Մարիամ իր հօրն երթալը տեսնելով՝ լալ

սկսաւ, և կը խնդրէր անկէ որ նաւակով ծովը  
չելլէ, չըլլայ թէ խեղդուի: Հայրը համբուրեց  
պղտիկ աղջիկը, և ըսաւ, «Կը խոստանամ զգու-  
շանալ և վայրապար զիս վտանգի մէջ չձգել բայց  
առտուան ըսածս միտքդ բեր, և սա մեծ ճըշ-  
մարտութիւնն ալ յիշէ, սիրելի Մարիամս, թէ  
մենք պարտաւոր ենք ըստ կարի օգնել մեր  
ընկերներուն և թէ վտանգը մեզ այս պարտա-  
ւորութենէն ետ պահելու չէ»:

Անատեն հայրն ու մայրն իրարու հետ քիչ  
մը խօսելէն ետքը, հայրը պղտիկ աղջիկն ու  
Յակոբը համբուրելով, «Մնաք բարով», ըսաւ,  
և շուտ մը դէպ 'ի ծով քալեց:

## ԳԼՈՒԽ ԻԷ

### ՏՂԱՅՈՅ ՀԱՅՐՆ

ԵՊԸՀՈՎ, ԿԸ ԴԵՌՆԵՅ

Մարիամ և Յակոբ այն օրէն առաջ իրենց  
հայրը նաւաստուոյ հազուստով տեսած էին:  
Ամառները երբեմն անիկա տղայքն և անոնց  
մայրը կ'առնէր և նաւակով ծովը կ'ելլէր: Ան  
ատեն նաւավարի գլխարկ և բաճկոն կը հագ-  
նէր, և տղայքն անոր վրայ ձկնորսի հազուս-  
տը տեսնելով կը խնդային: Բայց հիմա չխըն-  
դացին: Անոնց սրտերը վախով լեցուած էին,

յիշելով որ իրենց հայրը համարձակութեամբ այնպիսի մեծ փոթորկէ մը ետքն այն ալեկոծեալ ծովը պիտի ելլէր : Սակայն մայրը շատ ջանաց անոնց հոգը փարատել :

Շատ ժամանակ տեւեց մինչեւ որ հայրը տուն դարձաւ : Կէս օրին չեկաւ, և ընթրիքին ժամանակն ալ դեռ դուրսն էր :

« Թող տուր որ քիչ մ'ալ կենամ, մայր », ըսաւ Մարիամ, երբ պառկելու ժամանակն եկաւ, « թերեւս հայրս հիմա կուգայ » :

Յակորբ ալ ըսաւ, « Էս ալ կ'ուզեմ պառկելէս առաջ զանիկա տեսնել » : Մայրը հաճեցաւ անոնց խնդիրքը կատարել, անոնք ալ պատուհանին առջեւը կայնած հօրը գալուն կըսպասէին :

Վերջապէս ճիշդ երբ տղոց մայրն, « Ալ հիմա պառկելու էք », կ'ըսէր, տղայք պոռացին, « Ահա կուգայ, հայրս կուգայ », և սենեակէն դուրս փողոցը վազեցին զանի դիմաւորելու : Եկողն արդարեւ հայրն էր : Անիկա զանոնք գիրկն առաւ ու ըսաւ, « Ի՞նչ է աս, իմ պըղտիկ զաւկներս, տակաւին պառկած չէ՞ք » :

– « Ոչ, քանզի մայրս հրաման տուաւ որ ըսպասենք : Բայց, հայր, քու լաթերդ որչափ թաց են : Ինչէ՞ն այսպէս եղան » :

« Վաղը կը պատմեմ ձեզի », ըսաւ հայրը, « հիմա պառկելու էք. շնորհակալ եմ ձեզի որ դուրս եղած ժամանակս զիս մտքէ չհանեցիք » :

Այս միջոցին տուն մտան, և տղայքն իրենց յօժար կամօքը ննջելու գացին :

Բայց երթալէն առաջ չմոռցան հարցընել թէ արդեօք այն խեղճ ձկնորսներէն խեղճուող եղա՞ն : “Ոչ, մէկը չխեղճուեցաւ, ուրախութեամբ կ'ըսեմ թէ բոլորն ալ ողջ մնացին”, ըսաւ հայրը :

## ԳԼՈՒԽ ԻԸ

ՆՈՎԱՅԻՆՆԵՐ

Հետեւեալ առտուն նախաճաշկէն ետքը հայրը հարցուց իր զաւկներուն, “Հետս պտըտելու երթալ կ'ուզէ՞ք այս առտու” :

“Ս,յո, հայր”, պատասխանեցին երկուքն ալ, և ժամանակ չկորսնցընելով իրենց սենեակը վազեցին, ու շուտով եկան դուրս երթալու պատրաստ :

Հայրն ալ պատրաստ ըլլալով՝ մէկտեղ ճամբայ ելան :


“Ո՛ւր պիտի երթանք, հայր”, հարցուց Մարիամ :

“Բլրոյն գաղաթը, և ետքը ձկնորսներուն տնակները”, ըսաւ հայրը :

“Ուրախ եմ”, ըսաւ աղջիկը. “ուրեմն իրիկուան պատահած բաները պիտի պատմես, և պատմած ժամանակդ մենք ալ ծովը կրնանք նայիլ” :

Պայծառ առտու մըն էր, միայն հովը քիչ մը

չատ էր, քանզի փոթորկէն ետքը դեռ բոլորովին իջած չէր: Ճամբան տեղ տեղ տղմնտ էր, բայց աղոց հողը չէր, քանզի անոնց ոտքի ամանները հաստ էին, և ուր որ ճամբան շատ դէշ էր, հայրը կը գրկէր տղայքը: Շուտով բլրոյն դադաթը հասան, և հոն նստարանները չոր գտնելով՝ նստան քիչ մը յողնութիւն առնելու:




Շուքն առջի օրը տեսածնուն պէս հանդարտ և խաղաղ չէր. մեծ ու բարձր ալիքները ցամաքին կը զարնէին, և ճերմակ փրփուրներ օդն 'ի վեր կը հանէին: Ալիքներուն ձայնն այնչափ սաստիկ էր, որ հարկ եղաւ Մարիամու, Յակոբայ և հօրը բարձրաձայն խօսիլ որ զիրար հասկընալու կարող ըլլան:

Տղայոց տեղը բարձր ըլլալով ծովէն վախ չունէր, և տղայք կը սիրէին ալիքներուն ձայնը լսել:

“Հայր”, ըսին անոնք, “հիմա իրիկուան պա-

տահաժը, և այնպէս թրջելուդ պատճառը կը հաճի՞ս մեզի պատմել” :



## ԳԼՈՒԽ ԻԹ

### ՉԿՆՈՐՄՆԵՐՈՒՆ

ՎՏԵՆԳՒԻ ՄԵՆՑ ԻՅՆԵԱԼԸ

Հայրն ըսաւ, « Երէկ երբ այն տնակները հասայ, գտայ որ մեզի պատմուածը շիտակ էր :

Խեղճ կանայք շատ տրտմութեան մէջ էին : Ծովուն վրայ միայն մէկ նաւակ կը տեսնուէր : Աւելի ալեկոծութիւն կար քան թէ հիմա. ծովեզերքը քանի մը մարդիկ կային, որ այն մէկ հատիկ նաւակը կը գիտէին :

« Բայց, հայր » հարցուց պզտիկ աղջիկը, « այն մարդիկն ինչո՞ւ համար ծովն ելան այնպիսի փոթորկի ժամանակ » :

– « Սիրելիս, անոնք փոթորիկը սկսելէն առաջ դացած էին : Չկնորաներն երբեմն իրիկուրնէ կ'ելլեն, և բոլոր գիշերը ծովը կը կենան ձուկ բռնելու համար : Այս անգամ ալ այնպէս ըրած էին, և մինչեւ կէս գիշեր ծովը հանդարտ էր :

Ալիքները մեր տեսած նաւակն ասգին անգին կը տարուբերէին, և կը վախնայինք թէ այն

խեղճ ձկնորսները ծովն ընկղմած էին փոթորկին սաստկութենէն :

Բայց մինչ այսպէս կը խօսէինք, ո՞հ, ի՞նչ ուրախութիւն զգացինք, երբ հեռուէն տեսանք որ պզտիկ առագաստ մը բացուեցաւ, և նաւակ մը երթալով ծովեզերքին մօտեցաւ, և տեսանք որ ամէն բան տեղն էր : Նաւակին մէջ երեք մարդ կար : Շատ ուրախ պիտի ըլլայիք եթէ այն խեղճ մարդոց կնիկները տեսած ըլլայիք, որոնք նաւակը դեռ ցամաքը չքաշած՝ ալիքներուն մէջէն կը վազէին զանոնք դիմաւորելու : Ծովեզերքը դտնուող մարդիկ ըստ կարի օգնութիւն ըրին խեղճ ձկնորսներուն, և արդարեւ անոնք օգնութեան կարօտ էին : Թէ և փոթորկին վտանգներէն ազատած էին, բայց շատ յոգնած էին :

Ասիկա միայն մէկ նաւակն էր, միւս երկուքն ո՞ր էին : Եկած մարդիկը չէին կրնար ըսել : Փոթորիկը սկսելէն ետքն այլեւս տեսած չէին զանոնք : Ուստի մինչ կնիկներէն ոմանք ուրախութեամբ լեցուած էին որ այրերն ապահով դարձան, ուրիշները դառնապէս կուլային որ չըլլայ թէ իրենց երիկները կորսուած ըլլային : Բայց երկնաւոր Հայրը հաճեցաւ անոնց ալ տրամութիւնն ուրախութեան փոխել :

Առաջին նաւակը ցամաքը քաշուելէն քիչ մը ետքը, մէկը, որ դիտակով ծովը կը նայէր, յանկարծ պուռաց, « Նաւակի պէս բան մը կը տեսնեմ » :



Ամէնքս ալ  
մեր աչքերն ա-  
նոր ցուցուցած  
տեղը դարձու-  
ցինք, և պղտիկ  
բժի մը չափ բան  
մը տեսանք :  
Այն մարդը կըր-

կին ըսաւ, « Տեսածս նաւակ մըն է, բայց տակն  
ու վրայ եղած է » : Անտէն դիտակն ինծի տուաւ՝  
ես ալ նայելով տեսայ թէ ըսածը ճշմարիտ էր .  
նաւակը տակն ու վրայ եղած էր, բայց ինծի  
կուգար թէ անոր վրայ մարդու նման բան մը  
կը տեսնէի : Ուստի առանց ժամանակ կորսնցնե-  
լու՝ վեց մարդիկ ուրիշ նաւակ մը մտան ծովը  
ելլելու » : « Դուն ալ մտա՞ր, հայր », հարցուց  
աղջիկը :

– Այո՞, Մարիամ, « այն վեց մարդոց մէկն  
ալ ես եղայ » :

« Ուրեմն քու հանդերձիդ այնպէս թրջուած  
ըլլալուն պատճառն այս է », ըսաւ Մարիամ .  
« այն տակն ու վրայ եղած նաւակին հասա՞ր » :

– Այո, ուրախութեամբ կ'ըսեմ, յարմար ժա-  
մանակին հասնելով՝ այն խեղճ մարդիկը խեղ-  
դուելէ ազատեցինք : Երկու անձինք կային հոն՝  
որ նաւակը բռնած կախուած էին, բայց անոնց  
ոյժը դրեթէ հատած էր, վասն զի քանի մը  
ժամ այնպէս կախուած մնացած էին :

Արդարեւ, որչափ հնար էր, արագ թի քաշեցինք անոնց շուտով հասնելու համար, և շատ ուրախացանք երբ այն երկու կէս խեղդուած մարդոց հետ նորէն ցամաքը հասանք” :

— “Միւս նաւակն ի՞նչ եղաւ, հայր, քանզի ըսիր թէ երեք հատ էին” :

— “Սյնպէս է, և անոր համար էր որ երէկ իրիկուն այնչափ ժամանակ սպասեցի, քանզի ծովեզերքէն մատ մ’անդին չգացի մինչեւ որ միւս նաւակը չտեսայ, և ետքը քիչ մ’ալ սպասեցի մինչեւ որ ձկնորսներն ողջ առողջ ցամաքը ելած տեսայ :

Անոնցմէ բաժնուած ժամանակս ամէնքը՝ այսինքն ձկնորսներն, անոնց կանայքն և տղայքը շատ գոհ և ուրախ էին, քանզի թէեւ ձուկ բռնուած չէր, թերեւս նաւակ մ’ալ կորսուած էր, ձկնորսներէն ոմանք ալ շատ վտանգաւոր վիճակի մէջ ինկած էին, բայց փոթորկէն կեանքի կորուստ չկար : Հիմա տնակներն երթանք, և հարցընենք այն խեղճ մարդոց վրայով, որ այնչափ ժամանակ նաւակէն կախուած շուրին մէջ մնացին” :

## ԳԼՈՒԽ Լ

ԸՆՆՈՐ ՀԱՍԵԼՈՒԹԻՒՆ

Երբ Մարիամ և Յակոբ դէպ ՚ի ձկնորսներուն տուններն երթալու ճամբայ ելան, իրենց հօրն

առջեւէն վազեցին, քանզի ճամբան աղէկ դէտէին: Երբ հոն մտեցան, աեսան որ ձկնորսներէն ոմանք առագաստներ և ուռկաններ կարկըտելու զբաղած էին:

Ամենէն առաջ տղայքն և անոնց հայրն այն մարդիկը տեսնելու դացին որոնք խեղդուելու վտանգէն ազատուած էին: Ասոնք իրենց կանանց խնամովը քիչ մ'աղէկցած էին և կրնային քալել, ու կ'ըսէին «Քանի մը օրէն նորէն ծովն ելլելու կարող պիտի ըլլանք»:

«Քայց ի՞նչպէս կրնաք երթալ առանց նաւակի», հարցուց Յակոբ: Անոնք պատասխան տուին, «Նաւակը կորսուած չէ, այլ դանուած և ցամաքը հանուած է, և շատ վնասուած ալ չէ»: Մարիամն ու Յակոբայ հայրը շատ ուրախացաւ այս լսելով, քանզի գիտէր թէ այն մարդիկը շատ նեղութիւն պիտի քաշէին եթէ անոնց նաւակը կորսուած ըլլար:

Ձկնորսներն իրենց ընտանեացը հետ շատ շնորհակալութիւն յայտնեցին տղոց հօրն՝ որ այն օգնութիւնն ըրաւ անոնց: Մարիամ և Յակոբ ասոնց խօսքը մեծ հաճութեամբ մտիկ ըրին, և շատ ալ ուրախ եղան, որ իրենց հայրն ուրիշներուն օգնած էր իր կեանքը վտանգի դնելով:

Հայրն սլ ըսաւ ձկնորսներուն, «Կը յուսամ թէ ձեզ վտանգէ և մահէ ազատողին շնորհակալ ըլլալու մոռցած չէք: Եթէ Աստուած չօգ...

նէր ձեզի՝ մարդոց օգնութիւնը պարապ պիտի  
 ըլլար : Չեզմէ կը խնդրեմ որ այս ճշմարտու-  
 թիւնը յիշէք, թէ ամէն օր ցամաքի և ծովու  
 վրայ մեզ վտանգէ ազատ պահողն Աստուած է :  
 Յետոյ իր գրպանէն (ծէր) պզտիկ Աստուածա-  
 շունչ մը հանելով, հարցուց այն մարդոցը «Փա-  
 մանակ ունի՞ք որ ձեզի ասկէ քանի մը տուն  
 կարդամ» :

«Այո», ըսին անոնք, «ունինք և կուզենք  
 մտիկ ընել եթէ կը կարդաք», և անոր բոլոր-  
 տիքը ժողովուեցան, անոնց կանայքն ու տղայքն  
 ալ մէկտեղ :

Շատ զուարճալի բան էր տեսնել այնքան  
 զուարթ գէմքեր՝ այնպիսի տեղ մը՝ ուր օր մ'ա-  
 ռաջ մեծ տրտմութիւն կը տիրէր : Տղոց հայրը  
 սկսաւ կարդալ 107<sup>րդ</sup> Սաղմոսին սա հետեւեալ  
 տուներն :

«Նաւերով ծովը ինջնողները,

Ու մեծ շուրերու մէջ գործ գործողները,  
 Անոնք Տէրովը գործքերը

Ու անոր հրաշքները կը տեսնեն անդունդին  
 մէջ :

Վասն զի ան կ'ըսէ, ու մըրկալից հովը կը  
 հանէ,

Որ անոր ալիքները կը բարձրացընէ :

Երկինքը կ'ելլեն, ու անդունդը կ'իջնեն .

Անոնց անձերը նեղութենէ կը հալին .

Գինով մարդու պէս կը գողգղան ու կ'երերան,

Եւ անոնց բոլոր իմաստութիւնը կը հատնի :  
Անատենը Տէրոջը կ'աղաղակեն իրենց նեղու-  
թեանը մէջ ,

Ու կը փրկէ զանոնք իրենց տառապանքներէն :  
Մըրիկը հանդարտութեան կը դարձնէ ,

Ու ալիքները կը դադարին :

Իրենք ալ կ'ուրախանան որ դադարեցան .

Եւ կ'առաջնորդէ անոնց իրենց ուղած նա-  
ւահանգիստը :

Թող գոհանան Տէրոջմէն իր ողորմութեանը  
համար ,

Ու մարդոց որդիներուն իր ըրած հրաշքնե-  
րուն համար” :

Ասոնք կարդալէն ետքը տղոց հայրն ուրիշ  
քանի մը խօսք ալ ըրաւ ձկնորսներուն , խընդ-  
րելով անոնցմէ՝ որ յիշեն թէ միայն Աստուած  
կարող է մեզ ազատել թէ այս աշխարհիս վտանգ-  
ներէն և թէ հանդերձելոյն մէջ մեզաց արժա-  
նաւոր պատիժէն : Յետոյ , “Մնաք բարով”  
ըսելով , Մարիամու ու Յակոբայ հետ բլուրն  
ելաւ :



## ԳԼՈՒԽ ԼԱ

## ԱՍՏՈՒԾՈՅ ՔԱՂՅՐՈՒԹԻՒՆԸ

ՄԵՕ ԵՊԵՇԻՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՌԱՑՆՈՐԴԻՆ

Մինչ տուն կ'երթային, ճամբան Յակոբայ ու Մարիամու հայրը հարցուց անոնց, « Հասկըցա՞ք Աստուածաշունչէն կարդացածս »:

« Կարծեմ թէ քիչ մը հասկըցայ », ըսաւ Մարիամ :

– « Ուրեմն կը յուսամ թէ այն հասկըցածդ պիտի չմոռնաս : Այն մարդիկը, որ այսօր ողջ և առողջ տեսաք, կրնային ծովուն մէջ խեղդուիլ եթէ Աստուծոյ ողորմութիւնն և քաղցրութիւնը զանոնք պահած չըլլար, և այն ատենը անոնց խեղճ կանայքն ու սղայքը շատ տրտմութեան ու ցաւի մէջ պիտի մնային :

Կը վախնամ թէ անոնցմէ ոմանք այս ողորմութեանը վրայ պէտք եղածին չափ չեն խորհիր :

Մարդիկ Աստուծոյ վրայ ըստ արժանւոյն չեն խորհիր. արդարեւ ոմանք անոր վրայով բնաւ չեն խորհիր, բայց միայն անատենը որ նեղութեան մէջ կ'իյնան : Ասիկա շատ ցաւալի է և կը ցուցնէ թէ անոնց սրտերը չար են :

Ոմանք թէպէտ միշտ այնպիսի բաներ կ'ընեն

որ գիտեն թէ Աստուած արգիլած է իր Սուրբ Գրքին մէջ, և բնաւ մտքերնէն չեն անցընէր անոր պատուէրները, սակայն երբ վաանդի մէջ կ'ըլլան, անասուն կ'սկսին Աստուծոյ օգնութիւն խնդրել :

Այսպէս ընելը ուղի՞ղ է : Աղէկ է ամէն ժա, մանակ Աստուծոյ օգնութիւն խնդրել, և ամէն օր աղօթք ընել Անոր, և օրհնել զԱնիկա . բայց եթէ ասիկա միայն նեղութեան ատեն ընենք, և ուրիշ ժամանակ Անոր դէմ մեղանչենք, չենք կրնար յուսալ թէ Ան մեր աղօթքը պիտի լսէ :

Դարձեալ կ'ուզեմ որ գիտնաք թէ Աստուած այնչափ քաղցր և ողորմած է, որ շատ ատեն չար մարդոց անգամ կ'օգնէ, երբ Անկէ օգնութիւն կը խնդրեն :

Աստուծոյ այս բարերարութիւնը երբեմն զմարդիկ իրենց մեղանչական գործերէն զղջալու կ'առաջնորդէ, ու նաեւ ներում խնդրելու Աստուծոյ Որդւոյն Յիսուսի միջնորդութեամբն, որ մեղաւորները փրկելու եկաւ :

Պիտի յիշէ՞ք միշտ այս ճշմարտութիւնը թէ Աստուծոյ քաղցրութեան նպատակն է մեղաւորներն ապաշխարութեան բերել” :



## ԳԼՈՒԽ ԼԲ

ԵՊԵՇԷԼԵՐՈՒԹԻՒՆՆ Ի՞ՆՉ Է՛

« Կարծեմ դուք աղէկ չէք գիտեր թէ ապաշխարութիւն բառն ինչ ըսել է : Պզտիկ տղոց համար դժուար է այս բառը հասկնալ : Ուստի ձեզի բացատրեմ անոր միտքը :

Կը յիշես Մարիամ թէ անցած շաբթու օր մը պզտիկ աղջիկ մը շատ չարութիւն ըրաւ, բարկանալով թէ Աննա . . . » :

Մարիամ չսպասեց որ հայրը մնացածն ըսէր, քանզի աղէկ գիտէր որուն վրայով կը խօսէր :

« Ես էի ան », ըսաւ, « բայց մէյ մ'ալ պիտի չընեմ » :

– « Այո, դուն էիր, Մարիամ, և թէեւ հայրդ ու մայրդ տրտմեցան քու ըրած չարութեանդ համար, բայց ուրախացան ալ երբ դուն եկար, իմ ըրածիս համար կը ցաւիմ, և ասկէ ետքը պիտի ջանամ աւելի լաւ աղջիկ մ'ըլլալ՝ ըսելով : Մենք այս խօսքն անկեղծութեամբ ըսելուդ տարակոյս չունէինք, ուստի ըսինք թէ արդարեւ ապաշխարած ես :

Նոյնպէս երբ մարդիկ իրենց ըրած չարութիւններուն և երկնաւոր Հօրը դէմ մեղանչելնուն համար կը տրտմին, կ'ըսենք թէ անոնք կ'ապաշխարեն, անոնց տրտմութիւնն ապաշ-

խարութիւն կը կոչուի : Հիմա կը հասկընան թէ  
ապաշխարութիւն ի՞նչ ըսել է” :

“ Ա. յո , հայր ”, ըսաւ Մարիամ :

– “ Ուստի երկու բան ալ կայ , զոր դուն և  
Յակոբ մտքերնիդ պահելու էք : Պիտի ջանա՞ք  
այնպէս ընել : Առաջինն սա է թէ Աստուած  
խօսք տուած է ամէն ճշմարտապէս ապաշխարողին  
ներեւ : Երկրորդն ալ սա է թէ ամէն  
ճշմարտապէս ապաշխարհողը շատ զգոյշ պիտի  
ըլլայ որ նորէն չարութիւն չընէ :

‘ Հերիք չէ որ դուն կը զգջամ ըսես ,  
Ու չարութիւններդ ալ շարունակես :  
Ապաշխարութեան յայտնի նշանը ,  
Նորէն չընելն է սիրած մեղքերը ,  
Ու ապաշխարելու անկեղծութիւնով  
Յայտնի ցուցնել մէյմ’ալ չընելով : ”

---

## ԳԼՈՒԽ ԼԳ

### ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ԵՄԷՆ ԻՆՆԻ ՏԷՐՆ Է

Մարիամու ու Յակոբայ հայրն անոնց ըսաւ ,  
“ Քանի մը բոպէ ծառերուն տակ նստինք , և  
մինչ ծովը կը նայիք՝ փոթորկի մը պատճառ  
թիւնն ընեմ ձեզի : Ժամանակաւ նաև մը կար  
ծովուն վրայ” :

«Այս ծովուն վրայ, հայր», հարցուց Յակոբ :  
 – «Ոչ, այս ծովուն վրայ չէր, ասկէ շատ հե-  
 ուու էր, աշխարհիս միւս կողմը : Այն նաւը ցա-  
 մաքէն ելած ժամանակը ծովը շատ հանդարտ  
 էր : Նաւը տակաւին ծովեզերքէն չհեռացած...» :

«Զինորս կա՞ր մէջը», հարցուց Մարիամ :

– «Զինորս կար, ուրիշ մարդիկ ալ կային .  
 բայց անոնք այս անդամ ձուկ բռնելու ելած  
 չէին, հապա ծովուն միւս կողմն անցնելու մտք  
 ունէին : Նաւը ցամաքէն հեռանալէն քիչ մը  
 ետքը մեծ փոթորիկ ելաւ : Հովը սաստիկ էր,  
 և ալիքներն այնչափ բարձրացան որ նաւը կը  
 ծածկէին : Նաւուն մարդիկը կը տեսնէին վտան-  
 գը, և սկսան շատ վախնալ :

Բայց նաւուն մէջ մէկը կար որ այն սաստիկ  
 փոթորիկէն չէր վախնար, և առանց խռովելու  
 նաւուն մէկ կողմը հանդարտ կը քնանար :

Ետքը միւս մարդիկ անոր քովը դալով ար-  
 թընցուցին զանի : Կը խորհէին որ, եթէ զիրենք  
 ազատելու կարող մէկը կայ, ան պիտի ըլլայ,  
 ուստի ըսին անոր, «Ազատէ մեզ ինչու որ ահա  
 կը կորսուինք» : Անատեն ան ալ ելաւ և ծովուն  
 նայելով ըսաւ, «Գողբէ և լուռ կեցիր» : Երբ  
 ան այս խօսքն ըսաւ, հովը դադրեցաւ, ալիք-  
 ները հանդարտեցան և մեծ խաղաղութիւն ե-  
 ղաւ : Գիտէ՞ք, ո՞վ էր ասիկա որուն հովն ու ա-  
 լիքները հնազանդեցան» :

«Ո՞վ էր ան, հայր» հարցուց Յակոբ :

— « Տէր Յիսուս ֆրիստոսն էր, և այն մարդը՛կ  
անոր աշակերտներն էին » :



Յիսուս վտանգի մէջ եղող մարդոց աղաչանք-  
ներուն այսպէս մտիկ ըրաւ և զանոնք ազա-  
տեց : Որչափ զօրաւոր էր անոր խօսքը, որ փո-  
թորիկն անգամ անոր հնազանդեցաւ :

Այս դէպքէն սա մեծ ու փառաւոր ճշմար-  
տութիւնը կըսորուինք որ, Յիսուս ֆրիստոս  
ամէն բանի Տէրն է” :



## ԳԼՈՒԽ ԼԴ

ԿՈՒՆԵՍԷՐ ՏՂԵՅՐ

Մարիամու և Յակոբայ հօրը տանը մօտ տուն

մը կար, ուր երկու տղայք և երկու աղջիկ ի-  
րենց հօրն ու մօրը հետ կը բնակէին : Ասոնք  
երջանիկ ընտանիք մը չէին, քանզի տղայք շատ  
անգամ կուիւ կ'ընէին, իրարու գէշ անուններ  
կուտային և զիրար կը ծեծէին :



Երբեմն  
Մարիամ  
ու Յա-  
կոբ, երբ  
ի ի ե ն ց  
պարտէ-  
զը կը  
խ ա դ ա-  
յին այն  
տղայոց  
բարձ-  
րաձայն  
աղաղա-  
կը կը լը-  
սէին. եր-  
բեմն ալ  
փողոցը  
կը տես-  
նէին զա-  
նոնք որ  
զիրար  
կը ծե-  
ծէին և  
իրարու

վրայ հող կը նետէին : Մարիամ և եղբայրը շատ  
կը տրտամէին, երբ այս բաները կը տեսնէին կամ  
լսէին :

Անոնք կը խորհէին՝ և օր մը իրենց հօրն ալ ըսին, «Եթէ մեր սիրելի եղբայրը պզտիկ Յովհաննէս ողջ ըլլար, մենք անոր այսպիսի բան մը պիտի չընէինք, ոչ ալ անոր հետ խասու-թեամբ պիտի վարուէինք»:

Անգամ մը երբ այս կռուասեր տղայք մէկ տեղ կը խաղային, աղջկանց մէկը ձեռքով իր մեծ եղբօրը զարկաւ ու փախաւ: Անտեն տղան գետնէն մեծ քար մ'առնելով, քրօջը ետեւէն վազեց: Այնչափ բարկացած էր որ վազած ատենը «Քեզ պիտի մեռցնենմ», կը պոռար: Աղջիկը շատ վախցաւ, քանզի դիտէր թէ եղբայրն իրմէ զօրաւոր էր, և բարկութեան ատենը ինչ մնաս որ տար՝ հող չէր ըներ: Ուստի ըստ կարի արագ փախաւ, բայց եղբայրն աւելի շուտ վազելով անշուշտ պիտի բռնէր քոյրը եթէ աղջիկը մտած չըլլար այն պարտեզը, ուր Մարիամ և անոր հայրը կը դռնուէին: Աղջիկն անոնց քով վազելով ըսաւ, «Կ'աղաչեմ, մի թողուք որ իմ չար եղբայրս ինծի մօտենայ, զիս պիտի մեռցնէ»:

Տղան քրօջը ետեւէն վազելով պարտեզը մտաւ առանց Մարիամու հայրը տեսնելու:

Բայց երբ զանոնք տեսաւ՝ կանկ առաւ, ու ետ պիտի դառնար: Բայց Մարիամու հայրը զանի կանչելով «Գէորդ այդ քարը վար դիր և հոս եկուր», ըսաւ:

Գէորդ իրեն հրամայուածին պէս ըրաւ, քան-

զի կը վախնար փախչիլ, բայց կամաց կամաց կը քալէր : Վերջապէս անոնց քովն եկաւ, և Մարիամու հայրը տղուն և քրոջը մէյմէկ ձեռքէն բռնելով շուք տեղ մը գնաց՝ հոն անոնց հետ խօսելու : Մարիամ ու Յակոբ ալ հոն գացին մտիկ ընելու թէ իրենց հայրն ինչ պիտի ըսէր անոնց :



## ԳԼՈՒԽ ԼԵ

### ԿՈՌՈՒԻԼԸ ՈՒ ԾԵԾԿՈՒԻԼԸ

ՇԼԵՏ ԳԻՇ, ԲԵՆԵԲ ԵՆ

Մարիամու ու Յակոբայ հայրը շատ մարդասիրութիւն ցուցուցած էր այն անզգամ աղոցը :

Երբեմն պզտիկ գիրքեր կու տար անոնց կարգալու, երբեմն իր գործին կը խրկէր զանոնք, երբեմն ալ իր պարտէզը անպիտան խոտերէն մաքրել տալով այս գործին համար ստակ կը վճարէր անոնց, և երբ անոնց կը հանդիպէր, շատ մարդասիրութեամբ կը խօսէր անոնց հետ : Այս է պատճառը որ անոնք հիմա ալ անոր հետը երթալ հաճեցան :

Հայրը հովանւոյն տակ նստաւ, և պզտիկ աղջիկը քովը նստեցուց, մինչ եղբայրն միւս կողմը կայնեցաւ :

« Չեռքդ բռնած քարով ի՞նչ պիտի ընէիր»,  
հարցուց տղուն :

« Լուսիան ինծի զարկաւ , և միշտ կը զարնէ  
ինծի », ըսաւ տղան :

– « Բայց դուն ի՞նչ պիտի ընէիր այդ քա-  
րով » :

« Ըսաւ թէ քեզ պիտի մեռցնեմ ». պատաս-  
խանեց Լուսիա :

– « Հասկըցայ , դարձեալ կուիւ ըրած էք » :

Անատեն Գէորդ և Լուսիա սկսան յանցանքն  
իրարու վրայ ձգել : Մարիամու հայրն անոնց  
ըսածին մտիկ ընելէն ետքը սկսաւ անոնց հետ  
խօսիլ :

« Եղբայրներու ու քոյրերու իրարու հետ  
ծեծկուելն ո՞րչափ ցաւալի է », ըսաւ :

Անոնց յիշեցուց կայէնը , որ այնչափ չար էր



որ նոյն իսկ իր եղբայրն Սբէլ մեռցուց :

Անոնց պատմութիւն մ'ալ ըրաւ իր ծանօթ

փոքր տղու մը վրայով, որ բարկութեամբ իր պզտիկ եղբայրը զարնելով զանիկա սպաննած էր:

Անատեն Գէորգայ դառնալով ըսաւ «Դիցուք թէ քու այնչափ բարկացած ատենդ քոյրդ բռնէիր, ի՞նչ կ'ըսես, այն քարով պիտի զարնէիր անոր»:

Գէորգ պատասխան չտուաւ:

«Կարծեմ թէ այնպէս պիտի ընէիր», շարունակեց Մարիամն ի հայրը, «և եթէ այն ծանր քարով անգամ մը անոր զարնէիր, կրնար ըլլալ որ զանի մեռցընէիր»: Եւ անիկա փոխանակ հիմա հոս ողջ կենալու, ճամբուն վրայ արիւնաթաթախ պառկած, խօսելու և շարժելու անկարող պիտի ըլլար: Կուզէ՞ր քոյրդ անանկ տեսնել, Գէորգ»:

Այս միջոցիս տղուն աչքերը լեցուեցան: Այն պիտի բանի մը վրայ չէր ուզէր խորհիլ, և ըսաւ «Շատ կը զղձամ»:

Յետոյ հայրը Լուսիային դառնալով այսպէս խօսեցաւ, «Ո՛րչափ մեղք է որ և իցէ բան մ'ընել ուրիշը բարկացընելու համար: Կը ցաւիմ որ համարձակեցար ձեռքդ վերցընել եղբորդ զարնելու, թէ և միտք չունէիր անոր շատ վնասել»: Աղջիկն ալ ըսաւ, «Կը զղձամ ըրածիս վրայ», և սկսաւ լալ:

Յետոյ Մարիամն հայրն ըսաւ անոնց, «Դուք պարտական էք ձեր յանցանքներն Աստուծոյ խոստովանիլ, և անկէ թողութիւն նաեւ օգնու-

թիւն խնդրել՝ որ նորէն այսպիսի չար բան մը չընէք”:

Գարձեալ ըսաւ, « Եթէ իրարու հետ խաղաղութեամբ վարուիք, շատ երջանիկ պիտի ըլլաք: Ան մեծ Աստուածն որ ամէն բան կը տեսնէ և կը դիտէ, կը սիրէ այն տղայքն որ իրարու հետ սիրով կը վարուին. բայց ամէն օր կռուասէրներուն կը բարկանայ և կ'ըսէ թէ 'իմ եղած տեղս անոնք պիտի չգան':

Հիմա նայինք թէ Սուրբ Գիրքն, որ Աստուծոյ խօսքն է, ինչ կ'ըսէ ձեզի: «Աս է իմ պատուէրս որ մէկզմէկ սիրէք»: «Ան որ իր եղբայրը չսիրեր, մահուան մէջ կը մնայ: Ամէն ով որ իր եղբայրը կ'ատէ՝ մարդասպան է»: «Որդեակներս, չէ թէ խօսքով ու լեզուով սիրենք, հասպագործքով ու ճշմարտութիւնով՝ »:

Անատեն Գէորգ ու Լուսիա պարտէզէն ելլելով՝ երկուքը մէկտեղ խաղաղութեամբ տուն դարձան:

---

## ԳԼՈՒԽ ԼԶ

ՄԵՂՆԻՆ Ի՞ՆՉ Է:

Օր մը երբ Մարիամ ու Յակոբ իրենց հօրը հետ կանանչ դաշտերուն մէջ հովանաւոր բըլբակին վրայ նստած էին՝ հայրն անոնց հարցուց, « Գիտէ՞ք մեզքն ինչ է »:

Մարիամ կը կարծէր թէ գիտէ և ըսաւ, «Այո, ինչ որ չար է՝ մեղք է»:

«Բայց ի՞նչպէս գիտես թէ ո՛ր բան չար է և ո՛ր բան բարի», հարցուց դարձեալ հայրը:

«Բարկանալ, քեզի ու մօրս չհնազանդիլ, և գէշ խօսք ըսել չար է», պատասխանեց Մարիամ:

«Այո», ըսաւ հայրը. «բայց, սիրելի աղջիկս, այդ իմ հարցմանս պատասխան չէ: Ի՞նչպէս գիտես թէ այդպիսի բաները չար են»:

– «Դուռն այնպէս ըսած ես ինծի, հայր»:

– «Ուրիշ մը քեզի այնպիսի բան մը երբէք ըսած չէ՞»:

– «Այո, մայրս և Մենան ալ ըսած են»:

«Ասո՛ց մէ զատ արդեօք ուրիշ մ՛ալ ըսած չէ», հարցուց հայրը:

«Չգիտեմ», պատասխանեց Մարիամ:

– «Ուրեմն ինծի մտիկ ըրէ, և ես քեզի ըսեմ թէ ուրիշ ով ասիկա ըսած է, և ով է որ կը սորվեցընէ մեզի թէ ի՛նչ է մեղքը»:

Նախ ըսեմ քեզի, Աստուծոյ արգիլած բաներն ընել կամ Մնոր հրամայած բաները չընել մեղք է:

Աստուած մեզի ըսած է թէ պարտական ենք զինք սիրել մեր բոլոր սրտով և զօրութեամբ, և եթէ զինքը չսիրենք ըստ արժանւոյն, կը մեղանչենք: Աստուած մեզի հրամայած է նաեւ որ մեր ծնողքը սիրենք, անոնց հնազանդինք, ուստի և այս բաները չընել մեղք է:

Աստուած մեզի պատուիրած է դարձեալ ա-  
մենուն մարդասէր ըլլալ, եթէ այս բանիս հա-  
կառակ ընենք, մեզք կը դործենք :

Շատ բան կայ որ Աստուած մեզի արդիւած  
է. դողութիւն ընելու չենք, Աստուծոյ անունը  
պարապ տեղ բերան առնելու չենք, ուրիշի  
բաներուն ցանկալու չենք, և զգոյշ ըլլալու  
ենք որ մեր մտքերուն մէջ պարապ և յիմար  
խորհուրդներ չունենանք. եթէ այս բաներէն  
մէկն ընենք, Աստուծոյ դէմ մեղանշած կ'ըլ-  
լանք :

Աստուած է որ մեզի կը սորվեցընէ թէ մեզքն  
ինչ է : Իր սուրբ Գիրքը տուած է այս բաները  
մեզի սորվեցընելու համար : Աստուածաշունչն  
է որ մեզ իմաստուն կ'ընէ, և մեզքին ինչ չար  
բան ըլլալը կը դիտցընէ : Առանց անոր շատ  
տգէտ պիտի մնայինք : Չէ՞ք յիշեր թէ անգամ  
մը Աստուածաշունչ չունեցող խեղճ և չար մար-  
դոց վրայով պատմած եմ ձեզի” :

– “Այո, հայր, կռոց երկրպագողներուն հա-  
մար ըսել կ'ուզես” :

– “Մեր վիճակն անոնց վիճակէն աղէկ պի-  
տի չըլլար եթէ Աստուածաշունչն իբր առաջ-  
նորդ մեր ձեռքը չունենայինք : Որչափ ուրա-  
խանալու ենք որ Աստուածաշունչն ունինք, այն  
մեզի կ'իմացընէ թէ մեզքն ինչ է” : Վերջապէս,  
“Դուք Աստուծոյ դէմ բնաւ չէ՞ք մեղանշեր”,  
հարցուց անոնց հայրը :

«Կը վախնանք թէ երբեմն կը մեղանչենք»,  
ըսին Մարիամ ու Յակոբ :

– «Եթէ Անոր դէմ մեղանչէք , ի՞նչ պիտի  
ընէ Ան» :

Տղայք այս հարցման չկրցան պատասխանել ,  
ուստի փոխանակ անոնց , հայրը պատասխան  
տուաւ ըսելով , « Աստուած կամ մեզ պիտի  
պատժէ , և կամ մեզի պիտի ներէ : Եթէ մեզ  
պատժէ , այնպէս պիտի ընէ մեր մեղացը պատ-  
ժոյ արժանի ըլլալուն և մեր չապաշխարելուն  
կամ թողութիւն չնսդրելուն համար : Եւ եթէ  
մեզի ներէ , Տէր Յիսուս Քրիստոսի համար պի-  
տի ներէ » :



## ԳԼՈՒԽ ԼԷ

### ԱՍՏՈՒԾՈՅ

ԻԵՐԵՄԻԱՍ ԸԼԼԵԼՈՒ ՆՄՈՒՆ

« Ձեզի հասակակից աղջկան մը վրայով պատ-  
մութիւն մ'ընեմ : Այս աղջիկը երբեմն չարու-  
թիւններ կ'ընէր , և կը զգար թէ Աստուծոյ սուրբ  
օրէնքին դէմ կը մեղանչէր , ուստի շատ տխուր  
էր :

Բայց օր մը զուարթ և երջանիկ տեսնուեցաւ :  
Անոր աչքերն ուրախութեամբ կը փայլէին , և

կերեւար թէ անոր զգացած ուրախութիւնն այնչափ մեծ էր, որ չէր կրնար զայն տանել :

Մարդ մը անոր հարցուց, «Դուն որ առաջ այնչափ տխուր էիր, ի՞նչպէս եղաւ որ հիմա այսպէս ուրախ և զուարթ ես?»

«Քանզի շատ երջանիկ եմ», պատասխանեց աղջիկը :

«Բայց ինչո՞ւ համար շատ երջանիկ ես», նորէն հարցուց միւսը, և անկէ սա պատասխանն առաւ :

«Տրտում էի, քանզի զԱստուած բարկացուցած էի, բայց հիմա յոյս ունիմ թէ Աստուած ինձի ներած է» : Տղու մը սիրտն ուրախացընելու բաւական չէ՞ այս զգացումը թէ Աստուած անոր բարեկամ եղած է :

«Այո, բաւական է», ըսաւ Մարիամ :

«Ուստի, սիրելի տղաք, դուք ալ կ'ուզէք Աստուծոյ բարեկամ ըլլալ : Եթէ կ'ուզէք, մի միայն ճամբան սա է, Քրիստոսի պատուէրնելուն հնազանդելու է, քանզի Քրիստոս ինք կ'ըսէ «Ան որ իմ պատուէրներս կը բռնէ ու կը պահէ անոնք, անիկա է զիս սիրողը, և ան որ զիս կը սիրէ, իմ Հօրմէս պիտի սիրուի», :



## ԳԼՈՒԽ ԼԸ

## ՍՅՍ ԱՇԽԱՐՀՍ ՄԵՐ

ԻՆՆԿԱՐԱՆԸ 21:

“Ո՛հ, հայր, ե՞րբ տուն պիտի հասնինք”,  
ըսաւ Յակոբ, երբ օր մը հօրը հետ պարտիլ  
ելած էր :

Պզտիկ տղու մը համար երկայն ճամբայ էր  
անոնց այն օր դացած միջոցը • և տղան, թէեւ  
ճամբուն մէկ մասը հօրը գիրկն էր, տակաւին  
յողնած ըլլալով կ'ուզէր շուտով տուն հասնիլ :  
“Ո՛հ, ե՞րբ տուն պիտի հասնինք”, կ'ըսէր շատ  
անգամ :

“Հիմա կը հասնինք”, ըսաւ հայրը :

“Տանը ծինեւոյզն և անոր քով եղած ծա-  
ռին գլուխը կը տեսնեմ. դուն ալ նայէ”, ըսե-  
լով վեր վերցուց պզտիկ տղան, որ զանոնք  
տեսնէ :

Յակոբ հօրը գիրկն որ ելաւ՝ ալ չուզելով  
նորէն վար իջնել, ըսաւ, “Ասանկ քիչ մը կը  
տանի՞ս զիս, հայր” :

– “Այո մնացած ճամբան կը տանիմ, եթէ  
թեւդ ճիտիս վրայ կը դնես” :

“Հիմա միտքս բան մը ձգեցիր”, ըսաւ հայրը •  
“Հա ըսեմ քեզի • ուրիշ տուն մը կայ ուր մենք  
երկուքս ալ պիտի երթանք : կը հասկընա՞ս ի՛նչ  
ըսել կ'ուզեմ այս խօսքով” :

## ԳԼՈՒԽ ԼԸ

## ԱՅՍ ԱՇԽԱՐՀՍ ՄԵՐ

## ԻՆԵՎԵՐՍԵ ԶԻ

«Ո՛հ, հայր, ե՞րբ տուն պիտի հասնինք», ըսաւ Յակոբ, երբ օր մը հօրը հետ պտըտիլ ելած էր :

Պզտիկ տղու մը համար երկայն ճամբայ էր անոնց այն օր դացած միջոցը . և տղան, թէեւ ճամբուն մէկ մասը հօրը գիրկն էր, տակաւին յոգնած ըլլալով կ'ուզէր շուտով տուն հասնիլ : «Ո՛հ, ե՞րբ տուն պիտի հասնինք», կ'ըսէր շատ անգամ :

«Հիմա կը հասնինք», ըսաւ հայրը :

«Տանը ծխնելոյզն և անոր քով եղած ծառին գլուխը կը տեսնեմ . դուն ալ նայէ՛», ըսելով վեր վերցունց պզտիկ տղան, որ զանոնք տեսնէ :

Յակոբ հօրը գիրկն որ ելաւ՝ ալ չուզելով նորէն վար իջնել, ըսաւ, «Ասանկ քիչ մը կը տանի՞ս զիս, հայր» :

— «Այո մնացած ճամբան կը տանիմ, եթէ թեւդ ճիտիս վրայ կը դնես» :

«Հիմա միտքս բան մը ձգեցիր», ըսաւ հայրը . «Հա ըսեմ քեզի . ուրիշ տուն մը կայ ուր մենք երկուքս ալ պիտի երթանք : Կը հասկընա՞ս ի՛նչ ըսել կ'ուզեմ այս խօսքով » :

“Ոչ, հայր”, ըսաւ Յակոբ, “մենք ուրիշ տուն չունինք, այնպէս չէ”:

“Այո, ունինք”, ըսաւ հայրը: “Այն տունը ուր հիմա կ'երթանք, մեր մնայուն բնակարանը չէ”:

“Բայց, հայր”, պատասխանեց տղան, “մենք հոն կը բնակինք միշտ, այնպէս չէ”:

– “Այո, Յակոբ, բայց միշտ այն տանը մէջ պիտի չբնակինք”:

“Չեմ ուզեր այն տունը թողուլ”, ըսաւ Յակոբ տխուր դէմքով, “չատ զուարճալի է”:

“Բայց միշտ այս աշխարհիս մէջ պիտի չմընանք”, ըսաւ հայրը, “և մեր բնակարանը ո՞ւր պիտի ըլլայ՝ երբ ասկէ մեկնինք: Այս աշխարհս մեր մշտատեւ բնակարանը չէ: Սա մեծ ճշմարտութիւնը մի մոռնար թէ մեր մշտատեւ բնակարանը հանդերձեալ աշխարհին մէջ պիտի ըլլայ, ուր մեր հոգիները պիտի երթան երբ մեր մարմինը կը մեռնի, և հոն յաւիտեանս պիտի մնանք”:

Այս աշխարհիս բոլոր բնակողներուն համար երկու բնակարան կայ հանդերձեալ աշխարհին մէջ, մէկը շատ երջանիկ տեղ է, և երկինք կ'ըսուի. իսկ միւսը շատ թշուառ տեղ է, որուն դժոխք կ'ըսենք:

Տէր Յիսուս Քրիստոսը սիրողներուն բնակարանն երկինքը պիտի ըլլայ, ուր Քրիստոս և բոլոր արդարները կը կենան: Բոլոր անոնք ու

ըոնց մեղքերը ներուած չեն՝ մեռնելէն ետքը իրենց բնակարանը դժոխքին մէջ պիտի գրտնեն, ուր միայն մեղք և տրտմութիւն կայ: Ասոնցմէ գուն ո՞րը պիտի ընտրես»:

«Անտարակոյս կ'ուզեմ որ իմ բնակարանս երկինքն ըլլայ», ըսաւ Յակոբ:

«Ես ալ կը հաւատամ որ այնպէս կ'ուզես», պատասխանեց հայրը: «Ուրեմն Աստուծմէ խնդրելու ենք որ մեզ պատրաստէ այն երկնային բնակարանն երթալու:

Անատեն այս աշխարհս մեր մշտատեւ բնակարանը չըլլալուն համար պիտի չտրտմինք, միանգամայն շնորհակալ պիտի ըլլանք որ աշխարհիս մէջ այնչափ զուարճալի տեղ մը ունինք և մանաւանդ որ քրիստոնեայ ընտանիքի մէջ ենք»: Այս խօսքին վրայ տունը մօտենալով՝ վերջացուցին խօսակցութիւնը:



## ԳԼՈՒԽ ԼԹ

### ԱՍՏՈՒԾՈՅ ՄԱՐԴԻԿ

ՈՒ ԵՇԻԵՐՆԻ ՄԵՐԳԻԿ

«Ո՞րքան տեսակ մարդիկ կան աշխարհիս մէջ, հայր», ըսաւ Մարիամ զարմացմամբ, երբ հօրը սենեակը դիրք մ'առած, մէջը Հնդիկ-

ներուն, Ափրիկեցիներուն, Տաճիկներուն, Հրէից և շատ ուրիշ ազգաց պատկերներուն կը նայէր : Մարիամ այս պատկերներուն շատ հաւնեցաւ, և նորէն ըսաւ, « Ո՛րքան տեսակ տեսակ մարդիկ կան աշխարհիս մէջ, այնպէս չե՞ հայր » :

« Միայն երկու տեսակ կան », պատասխանեց հայրը :

– « Ո՛հ, հայր, այս գրքին մէջ շատ կան, երկուքէն աւելի, աղէկ գիտեմ » :

– « Քու միտքդ իմինիս համաձայն չէ : Աշխարհիս մէջ եզրոզ մարդոց, հեռու երկիր բնակողներուն, իրարու անհասկանալի լեզու խօսողներուն, զանազան հանդերձ հաղնողներուն քանի տեսակ ըլլալը չեմ կրնար ըսել : Բայց իմ ըսածս սա էր թէ աշխարհիս մէջ միայն երկու տեսակ մարդիկ կան, ասոր վրայ կ'ուզեմ խօսիլ ձեզի :

Տեսակ մը մարդիկ կան որ զԱստուած չեն սիրեր, և անոր չեն ծառայեր, որոնց չար սրբտերը սրբուած չեն : Այս մարդիկ Աշխարհի որդիք կ'ըսուին, քանզի աշխարհը և անոր մէջի բաներն աւելի կը սիրեն քան թէ զԱստուած :

Անոնք Չարին որդիքն ալ կ'ըսուին, քանզի Աստուծոյ թշնամին Սատանան անոնց տէրն է, ու անոնց կ'առաջնորդէ մեղք գործելու : Անոնք խեղճ մարդիկ են, քանզի թէեւ աշխարհը շատ կը սիրեն, լաւ գիտեն թէ աշխարհի մէջ միշտ

պիտի չմնան, և թէպէտ մեղքն ալ կը սիրեն, ազէկ համոզուած են թէ մեղաց պատիժը պիտի կրեն :

Աստուած անոնց վրայ կը բարկանայ ամէն օր :

Միւս տեսակ մարդիկ անոնք են, որ զԱստուած կը սիրեն և անոր կը ծառայեն : Անոնց սրտերը փոխուած են, անոնք հիմա կը սիրեն այն բաները որ առաջ կ'ատէին, և այն չար բաները որ առաջ կը սիրէին՝ հիմա կ'ատեն : Այս տեսակ մարդիկ Աստուծոյ որդիքը կ'ըսուին : Աստուած զանոնք կը սիրէ, կը պաշտպանէ և կ'օրհնէ, քանի որ աշխարհիս մէջ են, Աստուած անոնց վրայ հոգ կը տանի, և երբ կը մեռնին, զանոնք երկինքը կ'ընդունի յաւիտեան երջանիկ ըլլալու :

Աշխարհիս մէջ այս երկու տեսակ մարդոցմէ զատ ուրիշ չկայ : Անոնք որ Աստուծոյ Որդիքը չեն՝ Սատանայի ու աշխարհի որդիներն են : Այս երկու ընտանիքներէն որո՞ւն մէջ դուք կ'ուզէք գտնուիլ, սիրելի զաւակներս” :


“Ես Աստուծոյ զաւակ ըլլալ կ'ուզեմ”, ըսաւ Մարիամ :

“Ես ալ նոյնպէս կ'ուզեմ”, ըսաւ Յակոբ :

Մարիամն ու Յակոբայ հայրը յոյս ունէր թէ անոնք իրաւցնէ Աստուծոյ զաւակներ պիտի ըլլային :

Ինք աղօթք ըրած էր որ իր սիրելի զաւակներն Աստուծոյ ընտանիքին մէջ ընդունուին,

սուրբ և օգտակար ըլլան քանի որ այս աշխարհիս մէջ կ'ապրին, մեռնելէն ետքն ալ երկինքը երջանիկ ըլլան :



## ԳԼՈՒԽ Խ

### ՆՇԱՄԵՐՏՈՒԹՒՒՆ

Առտու մը երբ Մարիամ տղոց սենեակն էր, լսեց որ հայրը զանի կը կանչէր, բայց շուտով չելաւ անոր երթալու : Ուստի Աննա ըսաւ անոր, « Մարիամ, չե՞ն լսեր որ հայրդ քեզ կը կանչէ » : Սակայն Մարիամ գործքը չձգեց և սենեակէն դուրս չելաւ :

Անոր այնչափ սպասելու պատճառն իր խաղալիկները ձգել չուզելն էր արդեօք տեսնենք :

« Մարիամ, Մարիամ », նորէն կանչեց հայրն աւելի բարձր ձայնով : Այս անգամ աղջիկը պատասխան տալով՝ ելաւ հօրը քով գնաց :

Հայրն անոր ձեռքէն բռնելով զանի իր սենեակը տարաւ, և քաղցրութեամբ ըսաւ անոր, « Իմ դուրս ելած ատենս դուն հոս եկա՞ր այս առտու » :

Առջի բերան աղջիկը պատասխան չտուաւ, մէյմը հօրը նայեցաւ, մէյ մ'ալ սենեակին բլրրաիքը, և վերջապէս աչքերը գետին տնկեց :

Եթէ կարող ըլլար այն բողոքին հայելոյ մէջ իր դէմքը տեսնել, շատ կարմրած պիտի գտնէր զանիկա, աչքերն ալ արտասուօք լեցուն :

Մարիամու հայրը քիչ մը համբերեց, քանզի չէր ուզեր իր պզտիկ աղջկան սիրտը կոտորել : Աղջիկն ալ դիտէր թէ հայրը պատասխանի կը սպասէր : Վերջապէս Մարիամ որոշեց թէ ինչ պիտի ընէր, ուստի հօրը վիզը ինկաւ և հառաչելով ըսաւ, « Այո, հայր, հոս եկայ, և այն բանը կոտորոջն ես եմ, բայց միտքս զանի կոտորել չէր, հայր » : Մարիամու ըսածը ճշմարիտ էր. անիկա հոն դացած էր, մօրը և Աննային հոն չեղած ատեն : Ինք կ'ուզէր հօրը հետ խօսիլ, բայց զանի հոն չգտնելով՝ փոխանակ շիտակ ետ դառնալու, առաջ ասդին անդին նայած, ու ետքը սենեակին մէջ եղող բաները խառնելու սկսած էր :

Բաւական բարձր դարան (բաճ) մը կար, որուն վրայ երկու գեղեցիկ յախճապակեայ արձաններ կային, և երբեմն հայրը թոյլ տուած էր տղոցը զանոնք իրենց ձեռքն առնել : Հիմա ալ Մարիամ խորհելով թէ որչափ զուարճութիւն պիտի ըլլար իրեն նորէն զանոնք իր ձեռքն առնել ու նայել, աթոռի մը վրայ ելաւ, և ձեռքն երկնցընելով անոնցմէ մէկն առաւ : Բայց, ափսոս, արձանն անոր ձեռքէն սահեցաւ և գետին իյնալով կոտորտեցաւ :

Յայտնի է թէ որչափ վախցաւ Մարիամ :

ուստի ցատկելով սենեակէն դուրս ելաւ, դու-  
ռը գոցեց, յուսալով թէ ոչ ոք պիտի իմա-  
նար իր հոն երթալը: Այս պատճառաւ էր որ  
հօրը կանչած ժամանակ անոր քով երթալ չու-  
ղեց, վախնալով որ թերեւս հայրը իմացած էր  
անոր ըրած յանցանքը: Արդարեւ Աստուծմէ  
զատ ոչ ոք գիտէր թէ Մարիամ հօրը սենե-  
կը գացած էր: Հայրը կարծիքով հասկըցած  
էր բանին ինչպէս ըլլալը, և ասոր համար  
պզտիկ աղջիկը կանչեց ու այն հարցումներն  
ըրաւ անոր:

Յայտնի է նաեւ թէ որչափ դողի մէջ էր հօ-  
րը սիրտը, երբ Մարիամնու դէմքէն տեսաւ ա-  
նոր սրտին խռովեալ վիճակն ու շիոթութիւնը,  
և կը խորհէր թէ արդեօք Մարիամ սուտ մը  
պիտի ըսէր՝ թէ ճշմարտութիւնը պիտի յայտ-  
նէր: Բայց ո՞րչափ ուրախ եղաւ հայրը, երբ  
ճշմարտութիւնն յաղթող երեւցաւ Մարեամնու  
սրտին և բերնին մէջ:

Միրելի զաւկին ըսածը թէ «Անիկա կոտորոզն  
ես եմ», հօրը քով աւելի արժէք ունէր քան  
թէ բոլոր աշխարհիս մէջ եզոզ արձանները:  
Հայրն իր պզտիկ աղջիկը պագաւ, և ասով  
յայտնեց անոր այն բանին վրայ ունեցած չա-  
փազանց ուրախութիւնը, և ըսաւ, «Այս կոտ-  
որած արձանը պիտի պահեմ իբր քու ճշմար-  
տասիրութեանդ յիշատակ մը, և երբ տեսնեմ  
զայն, պիտի յուսամ թէ Մարիամնս բնաւ պի-

աի չվախնայ ճշմարտութիւնը խօսելու, հապա շիտակը պիտի ըսէ, թէեւ դորժած յանցանքը հոսսաովանիլ հարկ ըլլայ :

Ուրիշ բան մ'ալ ըսեմ," շարունակեց հայրը. «այս դէպքէն պիտի սորվիս այսուհետեւ արգիլուած բաները չխառնել : Շատ ցաւալի պիտի ըլլար եթէ արձանը խառնելդ սուտ խօսելու պատճառ ըլլար քեզի, ինչպէս որ շատ անգամ տղոց կը պատահի» :



## ԳԼՈՒԽ ԽԱ

### Ա Ս Տ ՈՒ Ա Ծ

#### ՆՇՄԵՐՏՈՒԹՅԵՆ ԵՍՏՈՒՆԾ Է

Այն օրը որ Մարիամ արձանը կոտրեց՝ հայրն աղջիկն ու Յակոբ իրիկուան դէմ հետ առնելով պտըտելու ելաւ, և երեքը մէկտեղ ծառի մը տակ նստան : Անատեն բարեսիրտ հայրը սկսաւ ըսել, «Մեծ Աստուծոյն՝ մեր Արարչին վրայով շատ բաներ ըսած եմ ձեզի. հիմա դարձեալ անոր վրայ պիտի խօսիմ : Անիկա ճշմարտութեան Աստուած է. Անոր ըսածը բոլորովին ճշմարիտ է. Անոր Սուրբ Գիրքը ճշմարտութեան գիրք է. Սուրբ Գիրքին մէջ զԱստուած սիրողներուն և Անկէ վախցողներուն

բուն համար մեծամեծ խոստմունքներ կան, ամէնքն ալ ճշմարիտ են և Աստուած ամէն մէկը պիտի կատարէ :

Երբ Աստուծոյ խոստմունքները կը կարդանք, կամ կը լսենք, խորհելու ենք թէ արդեօք մեզի համար են անոնք թէ ոչ : Եթէ մեզի համար են, ուրախանալու ենք որ ամէնքն ալ պիտի կատարուին :

Երբ Աստուծոյ սպառնալիքը կը կարդանք կամ կը լսենք, վախնալու ենք որ չըլլայ թէ մեզի դէմ եղած ըլլան անոնք, և աղօթելու ենք Աստուծոյ որ մեր մեղքերը ներէ իր սիրելի Որդւոյն համար, և այսպէս այն սպառնալիքը կրե՛ն ազատէ մեզ :

Աստուծոյ ժողովուրդները ճշմարտութիւնը կը սիրեն, և չեն համարձակիր սուտ խօսիլ :

Աստուած շատ կը բարկանայ ստախօսներուն, սուտ չրթունքները կ'ատէ, և ստախօսները պիտի պատժէ : Շատ անգամ այս աշխարհիս մէջ կը պատժէ զանոնք, և անշուշտ հանդերձեալին մէջ ալ նոյնպէս պիտի ընէ . քանզի ինքնքրն ըսած է թէ ամէն սուտ խօսողներուն բաժինը դժոխքը պիտի ըլլայ : Իմ սիրելի զաւկըներս, պիտի չյիշէ՞ք այս բաներն և միշտ ՚ի սրտէ ճշմարտութիւնը պիտի խօսի՞ք :

Ձեր երկնաւոր Հօրն աղօթեցէք, որ իր Սուրբ Հոգւովը ձեզի օգնէ այնպէս ընելու” :

## ԳԼՈՒԽ ԽԲ

## Ի Ն Չ Բ Ա Ն Ի Հ Ա Մ Ա Ր

## ԵՂՕԹՅԱՆ ԸՆԵԼՈՒ ԵՆԵՐ

«Սատուածաշունչին մեծ ճշմարտութիւններուն մէկն ալ պիտի ըսեմ ձեզի, և անկէ ետքը տուն դառնանք,» ըսաւ տղոց հայրը: «Կրնա՞ք մէկ երկու րոպէ ալ հանդարտ նստիլ?»

Մարիամ ու Յակոբ պատասխան տուին, «Կ'ուզենք քիչ մ'ալ քովդ նստիլ, և խօսքերդ մտիկ ընել»:

«Դուք գիտէք աղօթք ի՞նչ ըսել է, այնպէս չէ՞», ըսաւ հայրը: «Աղօթք ընել՝ Սատուծոյ հետ խօսիլ, մեր կարօտութիւններն Անոր պատմել, անոր օրհնութիւնը և ամէն մեզի պէտք եղած բաները Անկէ խնդրել է»:

«Այո, գիտենք ատիկա», ըսին Մարիամ ու Յակոբ:

«Դարձեալ գիտէք թէ աղօթքի ժամանակ զգոյշ ըլլալու և մեր ըսածին վրայ աղէկ խորհելու ենք, և արտորալու չենք. նաեւ, երբ Սատուծոյ հետ կը խօսինք մեր միտքերն ուրիշ բանի տալու չենք», ըսաւ հայրը:

Մարիամ ու Յակոբ ասիկա գիտէին:

«Ուստի», ըսաւ հայրը, «քանի մը բան ալ

պիտի ըսեմ, զորս ամէն օր աղօթքով խնդրելու ենք :

Աստուծոյ խնդրելու ենք որ հաճի մեզ առողջ պահել և կերակրել : Պէտք է որ այս բաներն Աստուծոյ խնդրենք, քանզի Ան միայն կարող է զանոնք մեզի տալ : Զանոնք ընդունելն ետքն ալ, չմոռնանք շնորհակալ ըլլալ Աստուծոյ մարդասիրութեանը համար որ մեզի այնչափ բարիքներ տուած է այս աշխարհիս մէջ : Աղաչենք Աստուծոյ որ մեզի օգնէ իր կամքին հնազանդելու, այնպէս որ եթէ հաճի մենէ վերցընել մեր առողջութիւնը կամ հանգըստութիւնը, և կամ խնդրուած բան մը չըտալ, որ գիտէ թէ մեզի համար օգտակար չէ, կարող ըլլանք ըսել, «Քու կամքդ ըլլայ» : Յիշենք նաեւ մեր սիրելի բարեկամներն, և Աստուծոյ խնդրենք որ օրհնէ զանոնք, և հարկաւոր բարիքը տայ անոնց :

Խնդրենք նաեւ մեր Երկնաւոր Հօրմէն որ մեր յանցանքները ներէ իր սիրելի Որդւոյն համար, որ աշխարհ եկաւ մեղաւորները փրկելու. և եթէ միտք բերենք թէ չար բան մը ըրած, ըսած կամ խորհած ենք, խոստովանելու, և Աստուծոյ օգնութիւն խնդրելու ենք, որ կարող ըլլանք ուրիշ ժամանակ այսպիսի բաներ չընել :

Մենք չենք կրնար իրօք զղջալ կամ սրտանց տրտմիլ մեր մեղքերուն համար՝ առանց Աստու-

ծոյ Սուրբ Հոգւոյն օգնութեանը . ուստի բնաւ մոռնալու չենք Աստուծոյ Սուրբ Հոգին խնդրել , որ օգնէ մեզի սրտանց զղջալու և ապաշխարելու , և որ մեզ սուրբ պահէ :

Հիմա բուն ըսելու բանս այս մեծ ճշմարտութեանն է : Աստուած խոստացած է Սուրբ Հոգին տալ իրմէ խնդրողներուն :

Ո՛րչափ բարերար է Աստուած մեզի : Ամենէն բարի ծնողքէն աւելի բարերար է : Անիկա աւելի կու տայ մեզի քան զոր մենք աղօթքի մէջ կը խնդրենք : Չեզի պէս փոքր տղայք անգամ կրնան Աստուծոյ Սուրբ Հոգին խնդրել , և եթէ սրտանց խնդրէք , ձեր խնդրուածքը պարապ պիտի չերթայ :



## ԳԼՈՒԽ ԽԳ

ԵՂԵՄԵՆԻՆԸ

Ամբողջնէ ետքը աշուն կուգայ : Աշնան օրերն ամարուան օրերուն պէս երկայն չեն և այն ատենները Մարիամ ու Յակոբ չէին կրնար իրիկունները դուրս ելլել պտըտելու , հապա շատ անգամ առտունները դուրս ելլելով , երբեմն բլուրը , ձկնորսներուն տունները և ծովեզերք կ'երթային , երբեմն գերեզմանատունէն անց



նելով դաշտերը  
 կ'երթային : Այս  
 դաշտերուն մէջ  
 շատ զուարճալի  
 բաներ կը տեսնէին,  
 զորօրինակ, դեղա-  
 ցիներու տուներ, կալերու վրայ ցորենի դէզեր,  
 արտերու մէջ մանգաղներով ցորեն հնձողներ,  
 և նոր կապուած որաներու մէջ խաղացող տը-  
 ղայք : Այս տեսարանը բոլորովին տարբեր էր

անկէ զոր Մարիամ և Յակոբ առաջ հոն տեսած էին դարնան եղանակին :

Առաջ տեսած էին ցորենի արտերը , երբ հասկերը բողբոջելու կը սկսէին . իսկ հիմա ցորենը ժողվուած , արտերէն վերցուած և կալերու վրայ դրուած կը տեսնէին :

Առաջ տեսած էին իրենց պարտէզին մէջ եղած պտղաբեր ծառերուն ծաղկիլը , հիմա նոյն ծառերուն անոյշ պտուղները կը վայելէին :

Միայն խնժորի ծառերուն վրայ պտուղ մնացած էր , և ան ալ դրեթէ քաղուելու մօտ էր : Արդէն աշունն էր , երբ Մարիամու հօրը աշնանային ընծայ մը եկաւ , այսինքն ելակի (շէն) քանի մը տունկ : Մարիամու հօրը բարեկամներէն մէկը ղրկած էր ասոնք պարտէզը տնկուելու համար : Այս տեսակ ելակէն քիչ կը դրտնուէր և շատ ալ գեղեցիկ էր , ուստի և հայրը շատոնց կը փափաքէր անկէ քանի մը տունկ ունենալ իր պարտէզին մէջ :

« Շատ խնամք տանելու ենք ասոնց » ըսաւ հայրը իր պզտիկ աղջկանը , որ քովը կայնած էր՝ զանոնք առած ժամանակը : « Ասոնք զատ տեղ մը տնկենք և դալ ամառ , եթէ ողջ մնանք ; թերեւս ծիրանի (հայնի) չափ ելակ պիտի տեսնենք անոնց վրայ » : Ամէնը տասներկու տունկ էին , և պարտէզին մէջ անոնց համար պատրաստուած առանձին տեղ մը տնկուեցան :

Աշունն անցաւ , ձմեռը եկաւ , բայց ուշ և

ցուրտ : Տունկերուն վեց հատը փտտած էին , միւս վեց հատն ալ շատ պզտիկ և տկար մնացած էին : Երբ ելակին ծաղկելու ժամանակն եկաւ , տունկերէն միայն մէկ հատը ծաղիկ բացաւ ան ալ միայն չորս ծաղիկ :

« Այս գեղեցիկ և մեծ տեսակէն քիչ ելակ պիտի ունենանք այս տարի » , ըսաւ հայրը , երբ տղոց հետ պարտէզը կը պտըտէր , « բայց կը յուսամ թէ չորս հատ պիտի ունենանք . ուստի մէկը ձեր սիրելի մօրը , մէյ մէկ հատ ձեզի , չորրորդն ալ ինծի պիտի ըլլայ » : Այնուհետեւ Մարիամ ու Յակոբ ամէն օր կը նայէին այս տունկին : Անոնց կը թուէր թէ ելակները շատ ուշ կ'ելլէին . բայց վերջապէս ծաղիկները թափեցան , և չորս ելակ տեսնուեցաւ :

Ասոնք օրէ օր կը մեծնային , բայց , ո՛հ , ո՛րչափ ժամանակ տեւեց մինչեւ որ հասան :

Հայրն ըստ կարի ելակները կը պաշտպանէր թռչուններէն և խիսունջներէն (« Կանկեօլ ») , օր մ'ալ , ըսաւ , « Կարծեմ չաբաթէ մը հասած ելակ կը ժողվենք . քանզի շատ մեծցած են » : Այնչափ մեծ ելակ բնաւ տեսած չէր Մարիամ , և շատ անգամ հայրը հոն տարած էր զանոնք ցուցնելու : Ելակները հասած ատեն՝ օր մը երբ անոնք նայելու կ'երթային , հայրն ըսաւ տղոց , « Կարծեմ թէ վաղը կրնանք քաղել ելակները » : Հետեւեալ օրը հայրը մինակ պարտէզ գնաց այն չորս գեղեցիկ ելակները քաղել :

լու, բայց տեսաւ որ բան մը մնացած չէր: Երբ տուն դարձաւ, հոն տիկին մը տեսաւ, որ Մարիամն ու Յակոբայ մօրը տեսութեան եկած էր: Հայրը ելակներուն համար զգացած տըրտմութիւնն այս տիկնոջ պատմեց:

«Ո՛հ», ըսաւ տիկինը, «չեմ դարմանար ատոր, թերեւս քու պզտիկ զաւակներդ գիտեն ելակներուն ուր ըլլալը: Տղայք պտուղ շատ կը սիրեն, ուստի և աղէկ բան մը չէ զանոնք մինակ պարտէզը թողուլ պտուղներուն հասուն ատենը. անտարակոյս ամէն բան կը խառնեն, և այնպիսի պտուղներ կ'ուտեն զոր պէտք չէ ուտել»:

«Ես չեմ կարծեր թէ Մարիամ ու Յակոբ այն ելակները կերած են», ըսաւ հայրը, «բայց հիմա կ'իմանանք»:

Իսկոյն զանգակը զարկաւ, և երբ սպասաւորը եկաւ, հրաման ըրաւ անոր Մարիամն ու Յակոբը կանչել: Երբ անոնք սենեակը մտան, հայրը հարցուց, «Ս.յն չորս մեծ և գեղեցիկ ելակները դ՞ուք քաղեցիք ու կերաք»:

«Ոչ, հայր», պատասխանեցին երկուքն ալ:

«Ես ձեզի կը հաւատամ սիրելի տղաքս, ըսաւ հայրը, «բայց կը ցաւիմ ըսել որ, մէկը այն ելակներն առնելով 'ի դերեւ հանեց մեր յոյսը կանոնք վայելելու»:

Մարիամ ու Յակոբ շատ ցաւեցան, երբ այս բանը լսեցին, բայց անոնց հօրը «Ձեզի կը հա-

ւատամ” ըսելը, զանոնք մխիթարեց :

Ո՛հ, եթէ պզտիկ տղայք գիտնային թէ ո՞րչափ զուարճութիւն պիտի զգան երբ իրենց խօսքը միշտ ճշմարիտ բռնուէր, անտարակոյս միշտ ճշմարիտ պիտի խօսէին :

“Շատ աղէկ”, ըսաւ հայրը, “ես կ’ուզէի միայն այս հարցումն ընել ձեզի : Ուրախ եմ որ ձենէ այս պատասխանը լսեցի, հիմա կրնաք երթալ” :

Երբ տղայք դուրս ելան, անոնց հայրն այն տիկնոջը դառնալով “Մարիամ ու Յակոբ ան ելակներն առած չեն”, ըսաւ :

Տիկինը բան մը չըսաւ, բայց կ’երեւար թէ չէր հաւատար որ տղայք այն պտուղը առած չէին : Քանի մ’որ ետքը հայրն իմացաւ թէ ո՞վ առած էր ելակները, և յայտնի եղաւ որ ստուգիւ Մարիամ և Յակոբ դպած չէին անոնց :

Ասիկա օգտակար դաս մ’եղաւ այն տղոց ճշմարտութեան մեծ արժէքը սորվելու : Եթէ անոնց հայրն չգիտնար թէ անոնք ճշմարտախօս են, կրնար կասկածիլ թէ պտուղներն անոնք առած էին՝ թէեւ անոնք բացարձակապէս ժխտէին. քանզի ստախօսներուն չենք հաւատար՝ թէեւ երբեմն ճշմարիտ խօսին :

Մարիամու և Յակոբայ հայրը նոյն տիկնոջ տունը հանգիպելով, իմացուց ելակները դողցողը որ ոչ Մարիամ էր և ոչ Յակոբ :

## ԳԼՈՒԽ ԽԴ

ԺՈՂՈՎԱԵՏՈՒՆ

Այս գէպքէն քանի մ'օր ետքը Մարիամու և Յակոբայ հայրն ու մայրը զանոնք իրենց հետ առնելով՝ ուրիշ քաղաք մը գացին քանի մը մը ղոն հեռու, հոն ազգականի մը տուն շարաթ մը կենայու :

Եթէ ժամանակ ունենայի, կրնայի պատմել ձեզի թէ ինչպէս Մարիամ ու Յակոբ իրենց օրերը հոն կ'անցնէին, թէ ինչ նոր տեսարաններ կը տեսնէին, և ինչ նոր ճշմարտութիւններ կը լսէին. բայց հիմա բանի մը վրայ միայն պիտի խօսիմ :

Այն քաղաքին մէջ ժողովատուն ըսուած մեծ տուն մը գացին, ուր շատ բազմութիւն կար : Սրահին (սալ) ծայրը մեծ տախտակամած (տօշակ) մը կար, որ միւս տեղերէն քիչ մը բարձր էր, և ուր քանի մը մարդիկ նստած շատ զբաղեալ կ'երեւային :

Ոմանք իրենց ձեռքը գիրք և ոմանք ալ թուղթեր ունենալով կարգաւ ոտք կ'ելլէին և բարձր ձայնով կը խօսէին : Գետնի վրայի մեծ բազմութենէն ալ ոմանք նստած և ոմանք ոտքի վրայ, ուշադրութեամբ մտիկ կ'ընէին այն բարձր տեղը կեցող մարդոց ըսածները :

Մարիամ ու Յակոբ անոնց ըսածները լաւ չէին հասկնար, բայց իրենց տեղէն կրնային տեսնել գրեթէ բոլոր մարդիկ, որ այն մեծ սրահին մէջ էին : Ուստի չէին ձանձրանար իրենց հօրն ու մօրը հետ հօն կենալէ, թէեւ աւելի քան երեք ժամ հօն մնացին :

Վերջապէս խօսողներն իրենց խօսքը լմնցուցին, և յետոյ կամաց կամաց ժողովն արձակուեցաւ, և Մարիամ ու Յակոբ և անոնց ծնողքըն իրենց ազգականին տունը դարձան :

« Ո՛րչափ մարդ կար այն մեծ սրահին մէջ », ըսաւ պզտիկ աղջիկը :

« Այո, շատ », պատասխանեց հայրը, « սրահը լեցուն էր, շատ մարդիկ ալ՝ որ չէին կրնար ներս մտնել, դուրսը կեցած էին : Անոնք ի՞նչ պատճառաւ հօն ժողվուած էին, գիտէ՞ք » : Մարիամ կը կարծէր թէ ճառ մտիկ ընելու եկած էր այն բազմութիւնը :

« Այո, այնպէս էր », ըսաւ հայրը, « և ճառ խօսողներն ի՞նչ բանի վրայ խօսեցան, գիտէ՞ք » :

Մարիամ քանի մը բան ըսաւ, զոր լսած և միտքը պահած էր : Հայրը հասկեցաւ որ աղջիկը մտիկ ըրած էր, թէեւ ըսուածներուն մեծ մասը չէր հասկըցած, և թէ Յակոբն ալ նոյնպէս քիչ շատ բան լսած էր :

« Ուրեմն այս բաներուն վրայով խօսիմ ձեղի », ըսաւ հայրը. « եթէ դուք քանի մը տարի աւելի ողջ մնաք, և այնպիսի տեղ մը երթաք,

դուք ալ ձեր լսածներն ինծի պիտի պատմէք :  
Գիտէք թէ ես շատ անգամ կը պատմէի ձե-  
զի այն երկիրներուն վրայով , որոնց խեղճ և  
տգէտ բնակիչները ճշմարիտ Աստուածը չեն  
ճանչնար , այլ կը պաշտեն սուտ աստուածներ ,  
կամ փայտէ և քարէ շինուած կուռքեր որ  
մարդու օգուտ չեն կրնար ընել” :

Մարիամ ու Յակոբ մուցած չէին ասիկա :  
“ Աստուած իր Սուրբ Հոգւոյն շնորհքովը , բա-  
րի մարդոց սրտերուն մէջ սա խորհուրդը դրաւ” ,  
շարունակեց հայրը , “ որ այն խեղճ ու տգէտ  
կուսակաշաններուն ողորմին , և ջանք ընեն անոնց  
ճշմարտութիւնը սորվեցընելու : Ոմանք իրենց  
հայրենիքէն ելլելով հեռի երկիրներ դացին ,  
և այն խեղճ մարդոց լեզուները սորվելով Աս-  
տուածաշունչը և ուրիշ գիրքեր անոնց լեզուով  
տպել տուին , և ամէն կերպով , որչափ հնար  
էր , շատ բան սորվեցուցին անոնց ճշմարիտ Աս-  
տուծոյ վրայով , զոր օրինակ թէ ինչպէս Ան  
իւր սիրելի Որդին աշխարհը զրկեց մեղաւոր-  
ները փրկելու : Այս քարոզիչները Միսիոնար  
կ’ըսուին : Կան մարդիկ ալ , որ հեռի երկիր-  
ներ չեն երթար , այլ իրենց հայրենիքը մնա-  
լով ըստ կարի կ’աշխատին այս գործը յառաջ  
տանելու : Ստակ կուտան Միսիոնարներ զրկե-  
լու , Աստուածաշունչը և ուրիշ օգտակար գիր-  
քեր տպելու . իւրաքանչիւր մարդ այս կերպով  
մէյմէկ բան կրնայ ընել . մարդ մինչեւ ան-

գամ դահեկան մը տալով կրնայ օգնել Աստուծոյ գիտութիւնը տգէտներուն զրկելու գործին :

Ձեզի պէս փոքր տղայք անգամ կարող են օգնութիւն ընել այս բարի գործին :

Ամէն բարեպաշտ մարդ , թէ իր հայրենիքը մնայ , թէ օտար երկիր երթայ , թէ շատ ստակ ունենայ տալու և թէ քիչ , կրնայ աղօթք ընել և Աստուծոյ օրհնութիւնը խնդրել , որ խեղճ հեթանոսներն իրենց չար ճամբաներէն ետ կենալով՝ դարձի գան և Տէր Յիսուս Քրիստոսը սիրել և անոր պատուիրանքը պահել սորվին :

Շատ ժամանակ կայ որ առաջին անգամ Միսիոնարք օտար երկիրներ գացին : Անոնք մեռան , բայց ուրիշներ անոնց տեղը կը հասնին , և ամէն տարի շատ ուրիշներ ալ կ'երթան : Բան մը պիտի ըսեմ ձեզի որ պիտի ուրախացրնէ զձեզ : Աստուած օրհնեց այս մարդոց գործը և անոնց միջոցով շատ հեթանոսներուն մեծ շնորհքներ տուաւ : Ատենօք այս հեթանոսները տգէտ և չար էին , բայց Աստուած անոնց սիրտը փոխեց , երբ անոնք լսեցին անոր սուրբ խօսքը որ կարող է զմարդիկ իմաստուն ընել փրկութեան :

Հիմա խօսիմ ձեզի այն բազմութեան վրայ որ այսօր տեսանք : Այն ատենաբաններէն ոմանք , որոնց խօսքերը լսեցիք , Քարողիչ չէին , բայց ամէնքը կը խօսէին հեթանոսներուն խեղ-

ճութեանը, և Աստուծոյ մարդասիրութեանը վրայ, թէ ինչպէս Աստուած արթնցուց բարի մարդիկ երթալ հեթանոսներուն քարոզել : Պատմեցին նաեւ այն մեծ օգուտները որ ամենակարող Աստուծոյ օրհնութեամբն արդէն եղած են : Այն սրահին բազմութիւնը հոն եկած էր յատկապէս այս բարի լուրերը լսելու, և տարակոյս չունիմ թէ անոնց լրած բաները մեծ ուրախութիւն տուաւ անոնց : Անոնցմէ շատերը ստակ տուած են այս դործին յառաջացմանը համար, և կը յուսամ թէ աղօթքով պիտի խնդրեն Աստուծմէ որ օգնէ Միսիոնարաց, խեղճ և մեղաւոր հեթանոսներուն ալ իր Սուրբ Հոգին տայ որ անոնք իրենց սրտերը Յիսուսի Քրիստոսի սիրոյն դարձնեն :

Աստուած խոստացած է այսպիսի աղօթքները լսել, և իր Սուրբ Գիրքին մէջ ըսած է մեզի թէ ժամանակ պիտի դայ որ երկիրը Տէրօջը գիտութեամբը պիտի լեցուի, ինչպէս որ ջուրերը ծովը կը ծածկեն” :



## ԳԼՈՒԽ ԽԵ

ԴԵՏԵՍԵՆԻ ՄԵՃ ՕՐԸ

“Մեր գացած ժողովատան սրահը շատ մեծ էր” նորէն ըսաւ Մարիամ հետեւեալ օրը,

«այնչափ մեծ սրահ երբէք տեսած չէի: Հոն մարդ կը բնակի»:

«Ոչ, այն սրահին շինուելու մէկ նպատակն ըսեմ ձեզի», պատասխանեց հայրը:

«Գիտէք որ երկրիս մէջ գողութիւն մարդասպանութիւն և ուրիշ չարութիւն ընող գէշ մարդիկ կան»:

«Այո, գիտենք հայր», ըսաւ Յակոբ, «դեռ անցած շաբաթ մեր խնձորները պարտէզէն գողցուեցան. աղէկ գիտեմ որ զանոնք գողցողները բարի մարդիկ չէին»:

«Անտարակոյս այնպէս է, Յակոբ», ըսաւ հայրը, «քանզի բարի մարդիկ գողութիւն չեն ընէր»:

Երբ գողերուն և ուրիշ չար մարդոց չարութիւնը կ'իմացուի, ընդհանրապէս անոնք բռնուելով բանտ կը դրուին»:

«Բայց, հայր, այն սրահը բանտ է», հարցուց Մարիամ:

«Ոչ», ըսաւ հայրը, «այն սրահին վրայ քիչ մը ետքը պիտի խօսիմ: Այս չարագործները բանտ կը դրուին, և կը պահուին մինչեւ որ դատաւորը քաղաք կու գայ. և անատեն որոշեալ օր մը», — հոս Մարիամ իր հօրը խօսքը ընդմիջելով հարցուց, «Դատաւորը ո՞վ է, հայր»:

— «Դատաւորը, սիրելիս, մարդ մըն է, որուն իշխանութիւն տրուած է այն մարդիկը քննել

որոնց համար կ'ըսուի թէ երկրին օրէնքներուն դէմ գործած են, և իմանալ թէ անոնց վրայ եղած ամբաստանութիւնն իրա՛ւ է թէ ոչ: Այս դատաւոր կոչուած մարդն այն մեծ սրահը կը մտնէ, և նստելով այն բարձր աթոռին վրայ զոր սրահին ծայրը տեսար՝ իր քննութիւնները կ'ընէ. ուրիշ մարդիկ ալ կ'օգնեն անոր այն քննութեան ատենը, և երբ ամբաստանեալները քննողներուն առջեւը մի առ մի կը բերուին, քննիչներն անոնց թէ 'ի նպաստ և թէ հակառակ տրուած վկայութիւնները մտիկ կ'ընեն, և ամբաստանեալը կ'արձակուի, եթէ անոր յանցանքը չհաստատուի. բայց երբ կը ստուգուի թէ երկրին օրէնքներուն դէմ գործած է, դատաւորը հրաման կ'ընէ ըստ օրինաց պատժել այն մարդը:

Սիրելի աղջիկս, կ'ախորժի՞ս դատաւորի մը առջեւ կենալ և չարութեան համար քննուիլ՞:

«Ոչ, ոչ», ըսաւ Մարիամ:

— «Սիրելի տղաքս, գիտէ՞ք արդեօք որ օր մը դատաւորի մը առջեւ պիտի կայնիք՞»:

«Ո՛հ, հայր», գոչեց Յակոբ:

«Ճշմարիտ կ'ըսեմ», ըսաւ հայրը: «Ահա՛ Աստուածաշունչին խօսքը, որ ինչպէս գիտէք, ճշմարիտ է, «Ամենքս ալ Քրիստոսի ատեանին առջեւը պիտի կայնինք՞»:

Դուք, սիրելի տղաքս, հոն պիտի ըլլաք, ձեր ծնողքը և աշխարհիս բոլոր բնակիչներն

ալ հոն պիտի ըլլան : Այն բազմութիւնը որ երէկ տեսաք, մեծ երեւցաւ ձեզի, բայց, ո՞հ ի՞նչ մեծ ժողովք պիտի ըլլայ հապա այն, երբ բոլոր մեռելները յարութիւն առնելով՝ ֆրիստոսի աթուին առջեւը դան դատուելու : Անատեն այս աշխարհիս մէջ մեր բոլոր ըրածները, ըսածները և խորհածները մեր առջեւ պիտի դրուին :

Անատեն բոլոր մարդիկ երկու մեծ խումբ պիտի բաժնուին . մին Աստուծոյ ժողովրդեան, և միւսը Սատանային ժողովրդեան խումբը՝ այսինքն անոնք որոնց մեղքերը ներուած են, և անոնք որ անապաշխար մեռած են : Աստուծոյ ժողովուրդը դատաւորին աջ կողմը պիտի կենայ, իսկ Սատանայինը՝ ձախ կողմը :

Այնուհետեւ Տէր Յիսուս Քրիստոս աջակողմեաններուն պիտի ըսէ . « Եկէք, իմ հօրս օրհնածները, աշխարհի սկիզբէն ձեզի համար պատրաստուած թագաւորութիւնը ժառանգեցէք », և անոնք երկինքը պիտի ընդունուին՝ փառօք և երջանկութեամբ յաւիտեան հոն կենալու :

Յետոյ դատաւորն ձախակողմեանց դառնալով պիտի ըսէ, « Մէկդի գացէք ինձմէ, անիծեալներ, յաւիտենական կրակին մէջ, որ պատրաստուած է Սատանային՝ և իր հրեշտակներուն ». և անոնք դժոխք պիտի երթան, ուր միայն ցաւ ու տրտմութիւն պիտի ըլլայ յաւիտեանս յաւիտենից :

Ասոր վրայով պիտի մտածէ՞ք, սիրելի տղաքս,

և ամէն օր աղօթքով Տէր Յիսուսի պիտի երթա՞ք և ձեր մեղքերը խոստովանելով պիտի խնդրէ՞ք որ Ան ձեր մեղքերը ներէ և ձեր բարեկամն ըլլայ հիմա և միշտ” :

Այս բաներն ըսելէն ետքը՝ Մարիամ ու Յակոբ շատ կը մտածէին : Ընթերցող , դուն ալ այս գիրքին մէջ բացատրուած աս և ասոր նման ուրիշ մեծամեծ ճշմարտութիւններուն վրայ չե՞ս մտածեր : Դուն ալ Աստուծմէ շնորհք խնդրէ , որ հաւատքով արդարացած և Քրիստոսի արեամբը սրբուած ըլլալով դատաստանի այն մեծ օրը դատաւորը քեզի բարեկամ դանես :



## ՅԱՆԿ ԳԼԽՈՑ

ԳԼՈՒԽ	ԵՆԷ՝
Ա. Յակոբ Մարիամ և անոնց հայրը . . . . .	1
Բ. Աստուծոյ և Անոր բարերարութեանը վրայ 3	3
Գ. Ծաղիկը և անոր սերմը . . . . .	4
Դ. Աստուած ամէն բան ստեղծեց . . . . .	7
Ե. Ընթերցարանը . . . . .	9
Զ. Հրեշտակներուն վրայ . . . . .	10
Է. Ընթերցարանին մէջ եղած ուրիշ խօսքերը . . . . .	13
Ը. Աստուծոյ իմաստութեանը վրայ . . . . .	15
Թ. Բլուրն ու ծովը . . . . .	16
Ժ. Աստուած ամէն տեղ է . . . . .	18
ԺԱ. Կուռքը . . . . .	20
ԺԲ. Աստուած սուրբ և արդար է . . . . .	22
ԺԳ. Տղան ու ձին . . . . .	24
ԺԴ. Աստուած բարի է չարերուն անգամ . . . . .	26
ԺԵ. Սուրբ Գիրքը . . . . .	28
ԺԶ. Բոլոր մարդիկ մեղանչելու հակամէտ սրտով ծնած են . . . . .	30
ԺԷ. Աստուած մարդը սուրբ ստեղծեց . . . . .	32
ԺԸ. Պզտիկ մեղք չկայ . . . . .	34
ԺԹ. Գերեզմանատունը . . . . .	35
Ի. Պէտք է որ մեղքը պատժուի . . . . .	38
ԻԱ. Ճշմարտութիւններուն ամենէն լաւը . . . . .	40
ԻԲ. Փուշէ պսակը . . . . .	42

ԳԼՈՒԽ

ԻԳ.	Պղտիկ տղոց հրաման կայ ֆրիստոսի երթալու . . . . .	44
ԻԴ.	Ծննդեան տարեդարձը . . . . .	47
ԻԵ.	Փոթորիկ մը . . . . .	49
ԻԶ.	Վտանգը մեզ մեր պարտաւորութիւնը կատարելէ ետ պահելու չէ . . . . .	51
ԻԷ.	Տղայոց հայրն ապահով կը դառնայ . . . . .	53
ԻԸ.	Ծովեզերք . . . . .	55
ԻԹ.	Զինորսներուն վտանգի մէջ իյնալը . . . . .	57
Լ.	Շնորհակալութիւն . . . . .	60
ԼԱ.	Աստուծոյ քաղցրութիւնը մեզ ապաշխարութեան կ'առաջնորդէ . . . . .	64
ԼԲ.	Ապաշխարութիւնն ի՞նչ է . . . . .	66
ԼԳ.	Յիսուս ֆրիստոս ամէն բանի տէրն է . . . . .	67
ԼԴ.	Կռուասէր տղայք . . . . .	69
ԼԵ.	Կռուիլը ու ծեծկուիլը շատ գէշ բաներ են . . . . .	72
ԼԶ.	Մեղքն ի՞նչ է . . . . .	75
ԼԷ.	Աստուծոյ բարեկամն ըլլալու ճամբան . . . . .	78
ԼԸ.	Այս աշխարհս մեր բնակարանը չէ . . . . .	80
ԼԹ.	Աստուծոյ մարդիկ ու աշխարհի մարդիկ . . . . .	82
Խ.	Ճշմարտութիւն . . . . .	85
ԽԱ.	Աստուած ճշմարտութեան Աստուած է . . . . .	88
ԽԲ.	Ի՞նչ բանի համար աղօթք ընելու ենք . . . . .	91
ԽԳ.	Ելակները . . . . .	93
ԽԴ.	Ժողովատունը . . . . .	98
ԽԵ.	Դատաստանի մեծ օրը . . . . .	102









İBB Eyüp Sultan Halk ve Çocuk Kütüphanesi



**\*ERM0978\***

255.07.02.01.06.00/

